

Ս Ի Ո Ն

ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՕՆԱԿԱՆ — ԳՐԱԿԱՆ — ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՀՐԱՑԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԴԷՄԻ ՀԱՅ ՊԱՑԻՍԱՐԿՈՒԹԵԱՆ



ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ
ԵՐՈՒՍԱԴԷՄ

Ս Ի ՈՆ

ԺԳ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1939

Մ Ա Յ Ի Ս

ԹԻԻ 5



ԱՄԵՆ. Տ. ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊՍ. ՆՇԱՆԵԱՆ

ԸՆՏՐԵԱԼ-ՊԱՏՐԻԱՐՔ

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ Ս. ԱԹՈՌՈՅ ԵՐՈՒՍԱԳԼԵՄԻ

ԽՍՐԵՆԳՐԱԿԱՆ

ՆՈՐԸՆՏԻՐ ԳԱՀԱԿԱԼԸ

Երկու ամիսներու սուգի Երջանէ մը վերջ, Ս. Յակոբեանց դարաւոր Աթոռը, եւ Միաբանութիւնը, կը վերագտնեն իրենց բնականոն կեանքի պայմանները, ընտրութեամբը Նորին Ամենապատուութեան Տ. ՄԵՍՐՈՊ ՍՐԲԱԶԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՍՊՈՍ ՆՇԱՆԵԱՆԻ, իբր գահակալ Առաքելական Աթոռին: Հանգուցեալ Տ. Թորգոմ Ս. Պատրիարք Հօր մահուան կսկիծն ու յառաջ բերած հոգեկան սագմապը Եւս խոր եղան. կը մխիթարուինք սակայն գտնելով յանձինն նոր Գահակալին, անոր արժանաւոր յաջորդը Ս. Յակոբեանց նուիրական Աթոռին վրայ:

Հազուադէպ է անհարակոյս Հայ Երուսաղէմի պատմութեան մէջ, որ իր Մրբազան Գահակալը ընտրուի անվերապան եւ միաձայն բաղձանովոր ամենուն. այս բարեբախտ պարագան միայն պիտի բաւէր ցոյց տալու Նորին Ամենապատուութեան դերն ու տեղը այս Աթոռի ներկայ եւ անցեալ կեանքի մէջ: Այս միաձայն ընտրութիւնը ներհնչում է կած արարք մըն էր կարծես, եթէ աշխարհիկ մտածողութիւնը քիչ մը պայմանագրական չգտնէ նման որակում մը Եւրոպայի մը համար, ուր բոլոր հոգիները նոյն ներքին զգացումով տրոփուն, կը հոգեխառնուէին պէտքի մը՝ եւ անձի մը շուրջ: Մտազին եւ խորհրդաւոր բան մը կար այս բոլորին մէջ:

Միաբանութիւնը խոր գիտակցութիւնը ունէր իր ըրածին: Եթէ քաղաքական վերջին իրադարձութեանց եւ կանոնական փոփոխութեանց պատճառաւ, այլեւս Ազգը նիւթապէս չէր բերեր իր մասնակցութիւնը ազգային այս դարաւոր Աթոռի գահակալի ընտրութեան, սակայն Միաբանութիւնը գիտէր թէ պարտաւոր էր իր ընտրութիւնը կեդրոնացնել անձի մը վրայ, որ վայելէր համակրանքը իր՝ եւ բովանդակ Ազգին. եւ այս գիտակցութիւնը համարժէք դարձուց ինչպէս նախորդ՝ նոյնպէս այս անգամուան ընտրութիւնը համազգային ընտրութեան:

Այս կերպով գիրար կը լրացնէին ընտրողին արժանիքը, եւ Միաբանութեան գիտակցորէն միացած կամին արտայայտութիւնը, Եկեղեցիին բաղձանքը, եւ Ազգին լուռ հաճութիւնը:

Ամեն. Տ. Մեսրոպ Մրբազանին կեանքը չէ եղած բազմաբն եւ հանրային, նման իր վերջի նախորդներուն. վասն զի իր յիսուն տարիները անցած են վանական Երջանակի մը մէջ, եւ ինք հաւատարիմ կեանքի այս կանոնին, եւ անոր պահանջած լրջութեան, եղած է գիտակից մարդը իր կոչումին: Այս է պատճառը անուշ, որ հակառակ իր արժանիքներուն՝ իր համբաւը չէ անցած ժողովրդային լայն խաւերու: Միւս կողմէն սակայն իր վանական կեանքի յիսուն տարիները եղած են բեղմաւոր աշխատանքի, եւ ծանր՝ բայց իրական վերելքի Երջան մը: Երիտասարդ տարիքէն իսկ Նորին Ամենապատուութիւնը է

ծրացան եւ օգտաւս գործիչը այս Հասասութեան, թէ՛ իբրեւ ուսուցիչ եւ տեսուչ ժառ. Վարժարանի, թէ՛ իբր վարիչ վանական պատասխանատու պատաստներու, եւ թէ՛ իբր Լուսարարայես Ս. Աթոռոյ, անիկա ըրած է իր լաւագոյնը, եւ ապահոված իրեն ամբասիր անուն մը, եւ բարձր արժանիք մը երուսաղէմի Միաբանութեան մէջ, ըլլալով ամենէն տաղանդաւորն ու զարգացածը իր սերունդին:

Երկրորդ ցայտուն արժանիքը Նորին Ամենապատուութեան, իր նկարագրի ազնուութիւնն է: Վանական կեանքի բերումները, եւ ասպարէզին դառնութիւնները փոխան խոսացնելու, ըրած են զայն աւելի խոր եւ մարդկային: Բոլոր անոնք որ իր մերձաւորութեան մէջ ապրեցան եւ իր նեւ ըլլալու բախճն ունեցած են, զպաւորուած են հոգեկան այդ փայտութենէն:

Գուրեան եւ Գուսակեան կրթանուէր եւ միժանուն պատրիարհներու վարչութեանց օրով՝ Հասասութեանս մէջ սկզբնաւորուած ու բարգաւաճած կրթական շարժումին եւ արդիւնքին մէջ համեստ չէ Նորին Ամենապատուութեան բաժինը: Երկուքին գործակից, անիկա թէ՛ իբր տեսուչ կրթական այս Հասասութեան, եւ թէ՛ նոր սերունդ մը հասցնելու, եւ ժամանակի բազմերես պահանջներուն դիմազբաւելու աշխատանքին նախանձախնդիր, եղած է այդ գեղեցիկ շարժման եւ արդիւնքին խաբխա ծառայող լաւագոյն ոյժը: Խորապէս բարի եւ յառաջդիմատէր, եւ կրթանուէր մարդ, ան իր հոգիի ամենէն խորունկէն խայսաց ամէն անգամ, երբ Եկեղեցւոյ ծառայութեան եւ Սուրբ Աթոռոյ սպասին առաջնորդեց երիտասարդ ու անձնուէր հոգիները:

Կրթական այս բազմամեայ ու արժանաւոր արդիւնքէն դուրս, Նորին Ամենապատուութիւնը բացառիկ կարեւորութեամբ դեր մըն է որ կատարած է Ս. Յակոբեանց Միաբանութիւնը առաջնորդելու իր զարաւոր պատեօնին իրագործման: Անուես դժուար է, ներսէն չեղողի մը համար դիրութեամբ ըմբռնել այն գերազանց կարեւորութիւնը, զոր ունին Տնօրինական Սրբավայրերը, եւ անոնց մէջ մեր իրաւանց պատեպանութիւնը Ս. Յակոբեանց Միաբանութեանը համար. մանաւանդ այն բազմապիսի զոհողութիւնները որոնք եղած են եւ կ'ըլլան սուէն օր մեծնջենաւորելու ու անկորուստ պահելու այդ սրբազան աւանդները ի փառս Աստուծոյ, Ս. Աթոռոյ, եւ Ազգին: Նորին Ամենապատուութիւնը յիսուն տարիներ շարունակ, դպրութեան ասիականներէն մինչեւ այժմու իր ասպարէզին բարձրագոյն գագաթը, պատեպանը եղած է Առաքելական այս Ս. Աթոռի կրօնական եւ ազգային իրաւանց: Այս տեսակէտով եւս անիկա գերազանց յարմարութեամբ օժտուած անձնաւորութիւնն է Գահին, հաւանական բարգոյնեանց մէջ ազգային իրաւունքները արժեցնելու կարող նմուշը Ս. Տեղերու աւանդութեանց:

Նորին Ամենապատուութիւնը ծառայած է նաեւ հայ դպրութեան: Իր բանասիրական եւ պատմագիտական վասակը իր վրայ կը կրէ պրպտող, թափանցող, եւ ազգային արժէքներու նախանձախնդիր մտաւորականի մը շնորհը: *Գրիգոր Վրդ. Գարանաղցիի Ժամանակագրութիւնը, Քեօլիւրճեան Զեյնպիի Օրագրութիւնը*, իր ջանքերով լոյս տեսած հասարներ, իրենց Յառաջաբաններու խոնամիս եւ յոգնաջան հոգիովը արդիւնք են իր բանասիրողի աշխատանքին: Աստուծակէ դուրս կը մնան, պատմական, տեղագրական (մասնաւոր

րաբար Ս. Գրական) բանասիրական բազմաթիւ յօդուածներ, եւ գրական որոշ արժէքով թարգմանութիւններ, որոնք Ս/իննի ամենէն կարգացուած էջերը եղան:

Այս բոլորէն վեր, ինչ որ բացառաբար ուսագրաւ է Նորին Ամենապատուութեան մէջ, ասիկա հայ եկեղեցականի աւանդական մտապատկերին լիալիւ արտացոլումն է իր անձին վրայ, այն դժուար բացատրելի յասկութիւնը, որով մէկը պատկանելով հանդերձ կարգի մը, ասպարէզի մը, կ'ըլլայ անկէ աւելին. Մետրոպ Մրբազան իբրեւ այդ կ'ապրի հազարաւորներու յիտողութեանցը խորը, որոնք այցելած են կէս դարէ ի վեր Ս. Աթոռը. այս գիծով անիկա կը մօտենայ մեր եկեղեցւոյ հին հայրերու այն փառանգին որ կը հասուէ իր մէջ քաղցր, լուրջ, իր պատօսին մէջ ինքնակորոյս մարդերու անմոռանալի սակաւաթիւ ընտելիներու խումբը:

Վասան ենք որ այսօր հաստատու եւ իրական արժէքներով հարուստ անձնաւորութիւն մը Պատրիարքական Գահուն վրայ, կը նշանակէ կենսունակ մեծնշնանաորումը այս դարաւոր Հաստատութեան գործին, եւ իր երկու մեծանուն նախորդներու արդիւնքին: Իր նկարագրին քաղցրութիւնը ուրիշ գրական, քէ Միաբանական կեանքի մէջ ստեղծուած խաղաղութիւնը պիտի մնայ տեւական: Սուրբ Տեղեաց մէջ մեր իրաւունքները պիտի պատշաճանուին ու եւ ասենէ մը աւելի կորովով եւ նախանձախնդրութեամբ, եւ պիտի պսակուին բոլոր անկախութիւնները Ս. Աթոռոյ վերանորոգուած կեանքին:

Այսպէս Նորին Ամենապատուութիւնը կը նշանակէ իր անձին եւ գործին վրայ կարծես Յովն. Առաքելի պատգամը. «Լեր հաւասարիմ մինչեւ ի մահ, եւ սաց թեզ զպսակն կենաց»: Այս պսակը գոր այսօր այնքան յոյսերով եւ յարգանքով եկեղեցին եւ Ազգը կը զեփեփեն իր գլխուն, վճռական վկայութիւնն է կիսադարեան իր մեծնանդ գործունէութեան, եւ հաւատարիմ ու պարկեօտ անձնաւորութեան:

ԱՄԵՆ. Տ. ՄԵՍՐՈՊ ՍՐԲ. ԱՐՔԵՊՍ. ՆՇԱՆՆԱՆ
ԸՆՏՐԵԱԼ-ՊԱՏՐԻԱՐԻ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻՆ

(Կ Ե Ն Ս Ս Ա Գ Ի Ռ Ա Կ Ա Ն)

Տ. Մետրոպ Արքեպս. ծնած է 1872 Սեպտեմբեր 30ին (2. Տ.), Կ. Պոլսոյ Սամաթիա թաղը: Մկրտութեան անունն է Միրիան, որ ետքէն փոխուած է Միրանի: Իր մայրը՝ Ազնիւ զինք աշխարհ բերելուն երրորդ օրը կը վախճանի 16 տարեկան, երեք ու կէս տարի ետք ալ կը վախճանի իր հայրը՝ Թօռնոցի Նշան Լօքմակէօզեան 26 տարեկանին ու ինք կրկնապէս որբ մնալով՝ կը մեծնայ ինձամբին ներքեւ իր պապուն՝ Գրիգոր Լօքմակէօզեանի, որ 40 տարինորէ աւելի ծառայած է արքունի թնդանօթարանի իբր առաջին մեքենավար: Ասուն մը կը յաճախէ Նառըր Գափուի վարժարանը, ետքէն Բերա անցնելով՝ կ'աշակերտի Նարեկեանին 1881-1887 անընդմիջաբար: Նոյն տարիներուն իրերայաջորդ տնօրէնները եղած են՝ Մանուկ Սպեան (ապա Կոմիտաս Գահանայ), Մինաս Չերազ, Յարութիւն Զազրեան, Յարութիւն Կէլիպօլեան եւ Թովմաս Քէրզեան: Ասոնցմէ զատ

ուսուցիչներ ունեցած է՝ Մաղաբիա Վրդ. Օրմանեան, Գարեգին Վրդ. Սրուանձտեանց, Ներսէս Վրդ. Արսլանեան, Յովհ. Բնյ. Մկրեան, Եղիազար Մուրատեան, Մինաս Սիրոսեան, Պօղոս Բէրէստէճեան, Մինրան Յովհաննէսեան, Արիստակէս Պոյաճեան, Յարութիւն Յովհաննէսեան, Միլտոն Սերոբեան, Մինրան Պարթեւեան, եւ. . :

1887-ի Մարտին կը որբանայ նաեւ իր խնամակալ պապէն եւ նոյն տարւոյ աշնան Յարութիւն Վեհպետեան Կ. Պոլսոյ Պատրիարքի յանձնարարագրով կը մեկնի Երուսաղէմ եւ Հոկտեմբեր 12-ին կը մտնէ Ժառանգաւորաց Վարժարան, ուրկէ շրջանաւարտ կ'ելլէ 1891 Մայիս 1-ին: Իր աշակերտութեան ժամանակաշրջանին տեսուչներն եղած են՝ Գէորգ Վրդ. Երէցեան, Սահակ Եպս. Ռապայեան (առժամաբար), եւ Մամբրէ Եպս. Մարկոսեան, եւ ուսուցիչներ՝ բացի վերոյիշեալներէն՝ Թորոս Ջուղայեցի աստուածաբան (այժմ Քէրոքոս Մ. Վրդ.), Մարկոս Նաթանեան, Յակոբ Մեղաւորեան, Սապահ Գիւլեան, որ Պետրոս Կիւրեղեան անուամբ աւելի քան երկու տարի իբրեւ միաբան ապրեցաւ Վանքին մէջ, եւ. . :

1891-1895 ուսուցիչ ժառանգաւորաց Վարժարանի եւ տեղացւոց Ազգ. Վարժարանին, ապա՝ հաշուակալ եւ գանձապետ. Միաբ. Ընդհ. Ժողովի ատենադպիր եւ ատենապետ, անդամ Տնօրէն Ժողովի, տեսուչ Ձեռագրաց Մատենադարանի:

1906 տարւոյ Օգոստոսին կ'երթայ Աքքեա՝ յայց քաղաքական հայ բանտարկեայինորուն եւ կը քաջալերէ եւ հոգեւորապէս կը մխիթարէ գանոնք ու անոնց մասին տեղեկագիր մը կը լրկէ Կ. Պոլիս Օրմանեան Պատրիարքին:

Երբ Օսմանեան Սահմանադրութիւնը կը հռչակուի (1908 Յուլիս) Վեհպետեան Պատրիարք զինքը պատուոյ ուղեկից կը կարգէ Մատթէոս Իզմիրեան Արքազանի, որ 12 տարուան քարտէն կը ղառնար Պոլիս: Վերջինս Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրուելով երբ 1909 Յունիս 5-ին (Հ. Տ.) կը մեկնէր Կ. Պոլսէն՝ իրեն կ'ընկերացնէ Մեծարդ Վրդ. Ստեան-Բեթրսպուրկ-Մոսկուա-Նոր Նախիջեւան-Պաբու-Քիֆլիս-Ալեքսանդրապոլ-Անի ճամբով, մինչեւ Ս. Էջմիածին: Բեթրսպուրկի մէջ՝ իբրեւ հետեւորդ Ս. Հայրապետին՝ կը ներկայանայ Նիքոլայ Բ. Ցարին Բիթլինոֆի Պալատին մէջ եւ Մարիա Ֆէշորոպիւնա Մայր Կայսրուհիին՝ Կալինայի Պալատին մէջ: Ս. Էջմիածին կը մնայ մինչեւ 1910 Դեկտեմբերի վերջը՝ իբրեւ զաւազանակիր եւ անձնական բարտուղար Իզմիրեան կաթողիկոսի, որուն վախճանումէն ետք (1910 Դեկտ. 24) դարցոցնկրու տեսութեան պաշտօնով կը հրաւիրուի Երուսաղէմ, ուր ժամանելով՝ 1911 Մայիսին կը ստանձնէ պաշտօնը, զոր կը վարէ մինչեւ 1930 Յունիս, նոյն ատեն ըլլալով տեսուչ տպարանի (1913-1932) եւ Ձեռագրաց Մատենադարանի (1911-1925): Թուրք տիրապետութեան վերջին երկու տարիներուն (1916-1917) կ'անդամակցի Երուսաղէմի Նահանգային Ժողովին իբրեւ ներկայացուցիչ Հայոց Պատրիարքարանին:

1917 ին աշակերտներու մեծագոյն մասին զինուոր տարուելուն պատճառաւ կը փակուի ժառ. Վարժարանը երեք տարի: 1920 տարւոյ դարձոցական տարեշրջանի սկիզբը նախածննարկ կ'ըլլայ անոր վերաբացուելուն 6 թռչակաւոր եւ 13 ծրիաթռչակ աշակերտներով, որոնց թիւը ետքէն բարձրացաւ 25-ի: Նոյնպէս պատերազմի ստեղծած անտեսական տագնապին հետեւանքով վանական վարչութիւնը կը ստիպուի փակել տըպարանը 1915-ին ու այնպէս կը մնայ տասնըմէկ տարի: Գլխաւորաբար իր նախածննուութեամբ եւ հանգուցեալ Տ. Եղիշէ Դուրեան Պատրիարքի բաջալերութեամբ 1925-ի Մայիսին կը վերաբացուի տպարանը եւ առաջին անգամ մամուլին կը յանձնուի լուսահոգի Պատրիարքին Իրուական Մանուկ Յիսուսի Կեանքեան ոտանաւոր գրքոյր կը Մաղաբիա Օրմանեան Արքազանի Ազգապատճումի Գ. հատորը, որուն տպագրութեան ծախքը նուիրած էր հանգց. Պօղոս Փաշա Նուպար՝ երջանկայիշատակ Տ. Բաբբէն Կաթողիկոսի (այն ատեն Եպս.) միջնորդութեամբ: Կը հրատարի տպարանի տեսութեանէն 1932 Մայիսին:

Դուրեան Արքազանի գահակալութենէն (7 Նոյմ. 1921) անմիջապէս ետք կ'ընտրուի անդամ Տնօրէն Ժողովի եւ կ'ըլլայ ատենադպիր մինչեւ 1925 եւ ատենապետ 1925էն ցայսօր՝ երկու եւ կէս տարուան ընդմիջումով:

Դիխաւորաբար իր նախածնունդով թրուսաղէմի Ս. Քարգմանչաց երկուեւ Նախակրթարանն ու վարժարանը, որուն շինութիւնը կը տեսնէ մէկ տարի եւ բացոււմը կը կատարուի յաջորդ 1929ի դպրոցական տարեշրջանի սկզբնաւորութեան:

1922 Մայիս 15ին՝ Միաբանական Ընդհանուր Ժողովի ընտրութեամբ՝ կը կոչուի Լուսարարապետութեան պաշտօնին, զոր վարեց մինչև իր Պատրիարք ընտրուիլը:

Դուրեան Սրբազանի վախճանումէն ետք՝ 1930 Մայիս 5ին Միաբ. Ընդհ. Ժողովէն կ'ընտրուի Պատրիարքական Տեղապահ. պաշտօն՝ զոր կը վարէ մինչև լուսահոգի Քորգում Ս. Պատրիարքի գահակալութիւնը՝ 1931 Դեկտ. 1: Այս առաջին տեղապահութեան շրջանին Հոգատար Կառավարութեան հետ բանակցութեամբ տեղի կ'ունենայ Կանոնագրի երուսաղէմի Պատրիարքի ընտրութեան վերաբերեալ երեք յօդուածներու փոփոխութիւնը, յարմարցնելով զանոնք երուսաղէմի Անգլիական տիրապետութեան հետեւանքով ըստեղծուած նոր պայմաններուն: Այդ առթիւ կը կառուցուի նաեւ Վսեմ. Գալուստ Պէյ Կիւլպէնկեանի նուիրատուութեամբ Ս. Աթոռի մէջ Կիւլպէնկեան Մասնադարանը, որուն հիմնարկութիւնը իր ձեռամբ կը կատարէ 1930 Օգոստ. 1ին: Կը շինուի Դուրեանեան Կահուցեալ Տ. Եղիշէ Պատրիարքի Քահանայութեան Յիմնամեակի Յոբելեանին առթիւ եղած նուիրատուութեանց գումարով: Այս առթիւ յիշենք թէ ինքը եղած է Դուրեան եւ Ասուածատուէչի Քարգմանութեան 1500 ամեակի երկու կեդրոնական Յանձնաժողովներու ատենապետը:

Երջանկայիշատակ Քորգում Ս. Պատրիարքի անակնկալ վախճանումէն եօթն օր ետք, տարւոյս Փետր. 17ին, երկրորդ անգամ կ'ընտրուի Պատրիարքական Տեղապահ: Եկեղեցական աստիճաններ ընդունած է՝

1869 Յուլիս 7ին՝ Դպրութեան 4 աստիճաններ՝ Յարութիւն Պատրիարքէն.

1892 Օգոստ. 29ին՝ Աւագ-Սարկաւազ՝ Սահակ Եպս. Խապայեանէ.

1898 Յուլիս 12ին՝ Աբեղայ՝ Յարութիւն Պատրիարքէն.

1902 Մարտին՝ Վարդապետական գաւազանի 4 աստիճան՝ Յարութիւն Պատրիարքէն.

1922 Մայիս 20ին՝ Մայրաքոյն Վարդապետ՝ Դուրեան Եղիշէ Պատրիարքէն.

1924 Սեպտ. 21ին՝ Եպիսկոպոս ի Ս. Էջմիածին՝ հանգուցեալ Տ. Գէորգ Ե. Կաթողիկոսէն.

1936 Հոկտ. 21ին՝ Արքութեան տիտղոս՝ հանգուցեալ Տ. Խորէն Ա. Կաթողիկոսէն:

Իր հրատարակութիւններն են՝

1. — Ժամանակագրութիւն Գրիգոր Վարդապետի Դարանադցւոյ, ներածութեամբ եւ յաւելումներով, 1915:
2. — Հ. Ք. Սաւայանի երուսաղէմի Պատմութեան զրաբար ընագիրէն աշխարհաբարի թարգմանութիւնը, երկու հատոր, ներածութեամբ եւ յաւելումներով, 1930:
3. — Հասրճեի Պատմութեան, թարգմանութիւն, 1932:
4. — Տպարան Առաք. Արքեպիս. Ս. Յակոբեանց, Հարիւրամեայ Յոբելեանին առթիւ, 1933 (արտատպուած միտնէն):
5. — Օրագրութիւն Երեմիա Չեկեպի Քեօմիւրճեանի, ներածութեամբ եւ յաւելումներով, 1939:

1926էն սկսեալ կը կազմէ երուսաղէմի Օրացոյցները, ըստ Հին Տոմարի:

Ասոնցմէ՝ զատ ունի բազմաթիւ հայացումներ եւ կրօնաբարոյական, բանասիրական յօդուածներ՝ Հին Խորայէլի պատմութեան, սովորութեանց եւ Ս. Երկրի հնախօսութեան վերաբերեալ՝ Սիոնի եւ զանազան հանդէսներու եւ տարեցոյցներու մէջ:

Իր անտիպ գործերն են՝

1. — Երուսաղէմի Ձեռագրաց Մատենադարանի 52 Աստուածաշունչներու ընդարձակ ցուցակը:
2. — Երուսաղէմ յրթաքս դարան, Պատմութիւն եւ հնախօսութիւն, թարգմանութիւն:
3. — Դիւան Ս. Յակոբայ, հաւաքածոյ վերջին չորս դարերու Կաթողիկոսական, Պատրիարքական կոնդակներու եւ եկեղեցական ու աշխարհական յայտնի զգալիներու բազմաթիւ թղթակցութեանց:

ԸՆՏՐՈՒԹԻՒՆ ՊԱՏՐԻԱՐԻԻ

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՐԲՈՅ ԱՅՈՌՈՅՆ

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ

Ս. ԼԱԶՄՈՒԹԻՒՆ ՊԱՏՐԻԱՐԻԱԿԱՆ ԹԵՎՆԱԽՈՒՆԵՐՈՒ ԸՆԴԱՆՈՒՆ ՑԱՆԿԻՆ

Ապրիլ 18-ին, ժամը 10-ին Միաբանական Ընդհանուր Ժողովը ի նիստ գումարուեցաւ Պատրիարքարանի Դահլիճը, ընդ նախագահութեամբ Պատր. Տեղապան Գեր. Տ. Մեսրոպ Արքեպ.ի, կազմելու համար պատրիարքական ընտրելիներու հնգանուն ցանկը: Ներկայ էր ժողովի կանչուած երեսուներօր անդամներուն երեսուցեկը:

Օրակարգի գործարարութեան անցնելի առաջ, կարդացուեցան անոր հետ առնչութիւն ունեցող երկու պատեօմագիրներ. անոնցմէ մէկն էր Պատրիարքական Տեղապան Սրբազան Ըօր 14 Ապրիլ բուսկիի գիրը որով կը ծանուցանէր Սրուսաղէիի Վսեմ. Կառավարիչին թէ ամսոյս 18-ին եւ 19-ին Միաբանական Ընդհանուր Ժողովը պիտի զբաղէր պատրիարքական ընտրութեան գործով: Ահա այդ գրութիւնը:

№ 8365/15 14 Ապրիլ 1939
Նորին Վսեմութեան
Նախագային Կառավարիչին Սրուսաղէի
Սրուսաղէ

2երդ Վսեմութիւն,
Անցած ըլլաով մեր զորացեալ Լաւանոցի Պատրիարքին մահուան ռուզն աւանդական ժամանակամիջոցը, մենք, Տեղապան Սրուսաղէիի Հայ Պատրիարքութեան, ընտուած Ս. Յակոբեանց Միաբանութեան կողմէ եւ մեր պատեօնին մէջ հաստատուած Նորին Վսեմութեան Բարձր Գովարտի 6 Մարտ 1939 թուակի եւ համար Ե/6/39 պատեօմագրով, կը հաղորդենք Ձեր Վսեմութեան թէ՛ համաձայն մեր Միաբանական Կանոնագրի 21րդ յօդուածին՝ հրախրած ենք մեր Միաբանական Ընդհանուր Ժողովը որ գումարէ իր առաջին նիստը, 18 ապրիլ 1939ին, երեքօրքի, զբաղելու համար նոր պատրիարքի ընտրութեան գործով եւ գտնօթի ֆակտիկութեամբ կազմելու հինգ թեկնածուներու ցանկը: Դարձեալ, համաձայն Միաբանական Կանոնագրի 23րդ յօդուածին ու ըստ նախընթացին եւ այն իշխանութեամբ որ տրուած է մեզի կառավարութեանը՝ համար 1725/10/9 եւ 2 Յունիս 1931 թուակի նամակով, հրախրած ենք մեր Միաբանական Ընդհանուր Ժողովը գումարուելու յաջորդ օրը, այսինքն 19 Ապրիլ 1939ին, եւ հինգ թեկնածուներուն մէջէն վերջ-

նականալէս ընտրելու Գահակալը Սրուսաղէիի Հայ Պատրիարքութեան Ս. Աթոռին:

Նորքնոր Գահակալին անունը, Միաբանական Ընդհ. Ժողովոյ մանրամասնեալ տեղեկագրին հետ միասին, անմիջապէս պիտի ներկայացուի Ձեր Վսեմութեան որ ենթարկէ զայն Նորին Շնորհազարդ Վսեմախառութեան, ի հաստատութիւն:

Կ'օգտուիմք այս առիթէն, Ուխտա թողը անգամներուն հետ, մեր տեսզին երասագիտութիւնը յայտնելու Նորին Վսեմախառութեան Կառավարութեան՝ դարաւոր հաստատութեան վերաբերմամբ իր ցոյց տուած պատեօմագրութեան ու վեհանճնութեան համար, եւ մեր թագաւորին ու արքայական ընտանիքին կը մաղթենք անվերջ բարօրութիւն եւ յաջողութիւն իրենց կայսրութեան լիակատար քարգաւանդման համար:

Ցայտնելով մեր խորին յարգանքները Ձեր Վսեմութեան մնամք
անճնախրաբար եւ հաւատարմօրէն
Տեղապան
Սրուսաղէիի Հայ Պատրիարքութեան

Ապա կարդացուեցաւ վերոյիշեալ պատեօմագրին ի պատասխան Նորին Վսեմ. Սրուսաղէիի Կառավարչին նամակը, որուն բարգամանութիւնն է հետեւեալը:

Պ Ա Ղ Ե Ս Տ Ի Ն Ի Կ Ա Ռ Ա Վ Ա Ր Ո Ւ Թ Ի Ի Ն
JD/1/277 ՆԱԶԱՆԳԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՏՈՒՆ
17 Ապրիլ 1939

2երդ Գերեմեարուստին,
Պատիւ ունիմ հաղորդելու թէ ընդունած եմ Ձեր Մրցագրութեան թիւ 8365/15 եւ 14 Ապրիլ 1939 թուակի նամակը որ կը վերաբերի 18 Ապրիլ 1939ին տեղի ունեցող Ընդհ. Ժողովոյ առաջին նիստին՝ ընտրելու համար Պատրիարքական Աթոռին 5 թեկնածուները, եւ 19 Ապրիլ 1939ին տեղի ունեցողի երկրորդ նիստին՝ կատարելու համար պատրիարքական վերջին ընտրութիւնը, եւ կը տեղեկացնեմ Ձեզ որ Ձեր գրութեան պարունակութիւնը արձանագրուած է Կառավարութեան մօտ:

Պատիւ ունիմ մնալու
Ձեր Մրցագրութեան հնգանդ ծառու
ՄԱՔՔԻԱՆ
Վասն Նախագային Կառավարչի
Սրուսաղէիի Նախագին

Կարդացուեցաւ նաեւ Սրբոց Յակոբեանց Միաբանական Ուխտի Կանոնագրին բարեփոխեալ ու կառավարութեանէն վաւեր-

բացուած հետեւեալ յօդուածները, ի մասին պատրիարհական ընտրութեան:

20. — Երբ Երուսաղէմի պատրիարք վսիւճանի, Միաբանութիւնը իր մէքին Տեղապահ մը կ'ընտրէ եւ Հոգասար Կառավարութիւնը կը հաստատէ զայն:

21. — Պատրիարքի վսիւճանունէն խոստումն օր յետոյ Տեղապահը նիստի կը հրաւիրէ Միաբանական Ընդհանուր Ժողովը, որ գտնանի փոխարկութեանը պատրիարհական ընտրելիաց հնգանուն զանկ մը կը պատրաստէ:

22. — Սուրբ Երուսաղէմի Պատրիարք ընտրելիք անձը զոնէ 35 տարին յաջողցած եւ Միաբանութեան նպիտակութենէն կտու վարդապետներէն պիտի չըլլայ, միակզմանց Միաբանութենէն զատուած մէկը պիտի չի ըլլայ, Միաբանութենէն զատուած չեն համարուիր այն անձերը, որոնք Երուսաղէմի Պատրիարքին հաւանութեանը ազգային պաշտօններ կը վարեն:

23. — Յաջորդ օրը Տեղապահը երկուրորդ նիստի մը կը հրաւիրէ Միաբանական Ընդհանուր Ժողովը, որ այդ զանկին մէքէն կրօնից, ուսման եւ բարի վարուց նկատմանը աննկն աւելի արժանատորութիւն ունեցող անձը կ'ընտրուի զազանի փոխարկութեանը եւ փոխից բացարձակ առաւելութեանը: Ընտրելիաց այս ցուցակին դուրս անձի վրայ փոխարկութիւն չի կրնար ըլլալ:

Ընտրութեան արդիւնքը կը հաղորդուի Սուրբ Էքիմեստիան Ամենայն Հայոց Կաթողիկոսին, եւ անոր վաւերացումը ստացուելէ յետոյ՝ Հոգասար Կառավարութեան միջոցաւ կը ներկայացուի Լոնտոն՝ Թագաւոր-Կայսեր հաստատութեան:

Կանոնագրին ընթերցումէն վերջ ձեռնարկուեցաւ փոխարկութեան օր տուաւ հետեւեալ արդիւնքը.

- S. Մեծտող Արքեպս. 35 քուէ(*)
- S. Կիւրեղ Վրդ. 30 »
- S. Մկրտիչ Արքեպս. 28 »
- S. Վահան Վրդ. 26 »
- S. Սուրեն Վրդ. 17 »

որոնք կազմեցին պատրիարհական ընտրելիաց հնգանուն զանկը:

Աւրասած ըլլալով օրուան օրակարգը, յաջորդ օր նոյն ժամուն վերտօսին զուսման լու յառաջադրութեամբ, փակուեցաւ նիստը ժամը 10.40ին:

(*) Նախագան Մրբագան չէր մասնակցած քուէարկութեան:

Բ. ԸՆՏՐՈՒԹԻՒՆ ՊԱՏՐԻԱՐԿՈՒ

Ապրիլ 19ին նոյն ժամուն կրկին զուսմանուեցաւ Միաբանական Ընդհ. Ժողով՝ ընտրելու համար հնգանուն զանկին վրային Ս. Արքեպս. պապայ Գահակալը:

Նախ քան ընտրուեց գործողութեանց սկիզբը, Ասեմապէս Հօր հրաւերով ամբողջ Միաբանութիւնը յօրհնկայս լու վարկեան լուսօրին պահեց ի յարգանս լուսահոգի Առաջնորդ պատրիարքին, որուն հոգւոյն յաւիտեանական հանգիստին համար Պատրիարհական Տեղապահ Մրբագանը «Հոգւոց» մը արտասանեց. ապա ձեռնարկուեցաւ ասեմական գործողութեանց: Կատարուեցաւ զտոյնի քուէարկութիւնը: Ժողովի ներկայ եղող 35 ընտրողներու քուէները ամբողջութեամբ կեդրոնացան Պատր. Տեղապահ Գեորգ. Ս. Մեծտող Արքեպս. Նսանեանի վրայ, որ ժողովի Ասեմապէս Հօր կողմէն պատշտապէս յայտարարուեցաւ Պատրիարք Երուսաղէմի Առաջնորդ Ս. Արքեպս. — Ապա Ասեմապէս Հայր Սուրբը յայտնեց ամբողջ Միաբանութեան ընտրութեան արդիւնքները, եւ բարևով գործունեութեան բարեմադրութիւններ քուէ, որոնց պատասխանեց Նորընթիւր Պատրիարք հետեւեալ ուղերձով:

Իմ անձին վրայ կատարուած այս ընտրութիւնը խոռովով եւ յուզումով կը լեցնէ հոգիս:

Յուզուած եմ, այո՛, վասնզի այն լուծը, զոր Ս. Աթողոսը պտկու. եւ սրբագումար Միաբ. Ընդհ. Ժողովը կը զնէ հիմա տկար ու պարտասած ուսերուս վրայ, լափազանք անար է, ու ես կը վախնամ խորհելով թէ չկարենամ թերեւս կրել զայն եւ ընկճուիմ անոր ծանրութեան ներքեւ: Ես կը կարծէի թէ այս յառաջացեալ տարիքիս մէջ եւ 52 տարիներ տեւող միաբանական կեանքէս ետք՝ վերջացած էր այրեւս սուպարէզս, այդ պատճառով է որ կը գիտակցիմ թէ իմ տկար ու անբաւական ուժերովս մեծագոյն յանդգնութիւն մը պիտի ըլլար զբաւել այն Աթողոք, զոր մտքի եւ սրտի բարձրագոյն կատարելութիւններով եւ գերնիտիր արժանիքներով ճոխացած եւ յաւերժական յիշատակաց արժանի մեր վերջին երկու մեծանուն պատրիարքները աւելի քան 15 տարի պանծացուցին ու փա-

ուսուրեցին յայս Ազգին եւ յայս հոգատար կառավարութեան:

Այսու հանդերձ նկատի ունենալով ներկայի պայմաններուն հարկադրանքը եւ քաջաբերուած մանաւանդ սիրելի միաբանակից եւ հոգեկից եղբայրներուս ցոյց տուած միաձայն վստահութենէն, վստահութիւն՝ զոր մեր ողբացեալ Ս. Պատրիարք շօր վախճանուէն առջին շատ տեղերէլ արտայայտեցին նաեւ բարձրաստիճան եկեղեցականներ եւ ծանօթ ազգայիններ, կը պարտաւորուիմ խոնարհիլ եւ համակերպիլ անծիս վրայ կատարուած այս անարգամեծար ընտրութեան, համարելով բազմազ Ժայնր՝ ծայր Աստուծոյ, որուն զօրութիւնը ի տկարութեան կատարի:

Դարձեալ՝ այդ սէրն ու համակրանքը, որոնց անկեղծութեան չեմ տարակուսիր, ինձ կատարեալ հաւատք եւ վստահութիւն կը ներշնչեն՝ թէ Ս. Ռուտիս Միաբանութիւնը բաղկացնող սիրելի եղբայրները պաշտօնիս կիրարկութեան մէջ պիտի չզլանան իրենց ստատուէր օժանդակութիւնը ու ամէն մասամբ զօրապէջ պիտի լինին, որպէսզի այս բազմաճիղ հաստատութեան գործերը ընթանան կանոնաւոր, վարչական մեքենան չունենայ որ եւ է խանգարում, նախորդ երջանկայիշատակ երկու պատրիարքներու Ս. Աթոռիս մէջ վառած կրթական եւ սնուցութեան ջանքն ունայ միջոց անշէջ եւ Միաբանութիւնը հոգեւորական եւ ուսումնական մարզերուն մէջ շարունակէ իր վերելքը, ինչ որ բաղձանքն է նաեւ Ազգիս լրութեան, ու ատոր համար ամէնուն աչքն եւ ուրջ սեւեռած են դէպի այս մեր Հայկական Սիոնը:

Ս. Աթոռիս գործերը, սակայն, ինչպէս ծանօթ է ամէնուդ, չեն սահմանափակուիր միայն յիրթական եւ զբրական պարունակին մէջ: Մենկիկ ունի իր այլեւայլ ճիւղերը, գործընկերակի իր թեմերու հոգեւոր հովուութիւնները, զանազան տեսչութիւններ, էլեւմտական, կալուածական, տպագրական, դիւանական եւ այլ գործառնութիւններ եւ մատակարարութիւններ, կաթողիկոսական եւ պատրիարքական աթոռներու, ազգային պաշտօնական մարմիններու եւ հոգատար կառավարութեան եւ օտար պատրիարքութեանց ու միաբանութեանց հետ բարուք յարաբերութեանց մշակում, եւայն: Ասոնց

ամէնուն վերին տեսուչը ճիշդ է որ պատրիարքն է, քայց անկիպ այդ մասին իր պարտականութիւնը լրիւ կատարելու համար, անգամ մրն ալ կը կրկնեն, պէտք ունի Միաբանութեան անկեղծ, սրտազին ու անվերապահ գործակցութեան:

Մասնաւորապէս կ'ուզեմ շեշտել սա՛ պարագան՝ թէ մենք ամէն բանէ առաջ վանական կրօնաւորներ ենք եւ ուխտեալ մեքանները Սուրբ Աթոռիս, ու իբր այդ՝ աւագ եւ նուիրական պարտականութիւն ունինք Աստուծոյ ծառայութիւնը գերադասել միւս ամէն ծառայութիւններէն ու առաջին տեղը տալ մեր եկեղեցականի եւ կրօնաւորի պարտականութեանց եւ ընաւ չհեղզանալ եւ չխուսափիլ անոնցմէ, որպէսզի մեր ուխտին ու խղճմտանքին դէմ չմեղանցնք եւ բարի օրինակ հանդիսանանք Սուրբ Աթոռիս մէջ պարտաստուող նոր սերունդին եւ Ս. եկեղեցիի հովանիին տակ ապրող հաւատացեալ հօտին:

Առաջին օրէն ինչ պաշտօնի մէջ որ գըտնուած եմ՝ ինձ սկզբունք ըրած եմ վարել ըլլալ սիրով եւ քաղցրութեամբ, համոզուած ըլլալով թէ ուր որ կայ սէր եւ համերաշխութիւն եւ փոխադարձ վստահութիւն՝ այնտեղ գործերը կ'ընթանան կանոնաւոր ու պաշտօնի լուծը, որքան ալ ծանր ըլլայ, կը թեթեւնայ ու կը քաղցրանայ:

Անշուշտ ամէնքս համամիտ ենք սա՛ կէտին՝ թէ կարգապահութիւնը յարգանք եւ հնազանդութիւն է Օրէնքին եւ ոչ թէ Օրէնքի պահպանք եղող պաշտօնեային, որ իր պարտուց դէմ մեղանցած պիտի լինէր՝ եթէ անտարբեր գտնուէր եւ թոյլ տար որ անկարգութիւններ մուտք գործէին վանական կեանքին մէջ եւ եկեղեցական պաշտօնակատարութիւնը մատուէր կամայականութեանց:

Այս պատճառաւ պիտի փափաքէի որ Ս. Աթոռիս սիրելի Միաբանութիւնը իր ներքին եւ արտաքին զանազան կարգի պաշտօններու կատարման մէջ ունենար խղճամիտ ու աշխատասէր յարատեւութիւն, ու մանաւանդ վանական կարգ ու կանոնի եւ անսերտութեանց ջերմ նախանձախնդրութեամբ ջանադիր ըլլար որ Սուրբ եկեղեցին մէջ տիրէր բարեպաշտ եւ պաշտօնասէր ոգի եւ միաբանական կենցաղին մէջ՝ անխառով, եղբայրասէր եւ համերաշխ մթնո-

լրտ: Այս պայմաններով է միայն՝ որ կը բռնադատական սրբանուէր կեանքը կը քաղցրանայ եւ հանելի կ'ըլլայ Աստուծոյ եւ գովելի՝ յայս մարդկան:

Կարելոր կը համարեմ յիշեցնել նաեւ՝ թէ Երուսաղէմի պատրիարքութիւնը ամէն բանէ առաջ ըլլալով Ս. Տեղեաց պատրիարքութիւն՝ ստացած է համազգային նշանակութիւն, եւ Սուրբ Աթոռիս գահակալները՝ հանդերձ Միաբանութեամբ՝ պաշտպաններն ու պահպաններն են Տնօրինական ՍրբաՎայրերուն մէջ Հայ ազգի վայելած դարաւոր ու նուիրական իրաւունքներուն, իրաւունքներ՝ որոնք անցեալին մէջ ձեռք բերուած են բարդական ու նիւթական անհաշուելի ճիգերով ու զոհողութիւններով: Ազգը իրաւունք ունի մեզմէ պահանջելու, որ՝ իբրեւ քաջարթուն պահակներ՝ հաւատարմութեամբ ու սրբութեամբ եւ նախանձախնդիր ու հոգածու արիութեամբ պահենք ու պաշտպանենք այդ նուիրական ու անգին աւանդները, եւ, կրթական ու մշակութային գործին զուգընթաց, զարգացնենք եւ բարեզարդենք նաեւ Ս. Երկրի ազգային հաստատութիւնները եւ Տնօրինական ՍրբաՎայրերու մէջ մեր առանձին ու ընկերովի վաղընջական իրաւունքներն ու սեպհականութիւնները:

Ո՞վ կարող է ուրանալ թէ Երուսաղէմի պատրիարքութեան արժէքն ու նշանակութիւնը՝ առաւելագոյն չափով՝ կապուած են Տնօրինական ՍրբաՎայրերուն հետ, եւ միջազգային այս քաղաքիս մէջ, որ է կեդրոն եւ խանձարուր բրիտանութեան, միւս պատրիարքութեանց համահաւասար մեր գրաւած դիրքն ու վայրեն ձեռնանշանորթութիւններն են որ բարձր ու պատկառելի կ'ընծայեն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին յայս ընդհանուրին:

Այժմ կը փակեմ խօսքս շնորհակալութիւն յայտնելով Ատննապետ Հայր սուրբին յանուն Պատ. Միաբանական Ընդհ. Ժողովի ըրած անկեղծ, սրտագին եւ ազնիւ արտայայտութեանց համար եւ կ'օրհնեմ բարեջան եւ սրբազուամար Միաբանութիւնս, վարժարանաց ուսուցիչներն եւ ուսանողները, աշխատուոր եղբայրները եւ բարեպաշտուհի մայրապետ բոյրերը եւ Ս. Աթոռոյս անցեալ եւ ներկայ բոլոր երեստաւորներն ու բարերարները, եւ կը մտղթեմ որ Ամենախնամ

Արարիչը հաստատուն եւ անսասան պահէ Հայոց ազգը եւ Հայաստանեայց Ս. Եկեղեցին, Սրբոց Յակոբեանց մեր այս մենաստանը եւ Առաքելական Սուրբ Աթոռս, եւ զօրակիզ ու առաջնորդ ըլլայ ամէնուս ի Բարին եւ յօգտակարն եւ մեր Աթոռախուէր ջանքերը յաջողութեամբ պսակէ, ամէն:

Ապա երգուեցաւ միաբերան եւ սրտաբունգ ժողովի որդիք գարբիք՝ Եսայիական, որու ընթացքին Մայր Տանարի բոլոր զանգակները եւ կոյնակները կը զարնուէին աւեանելով ամենեկն ընտրուելու Նոր Պատրիարքին: Շարականի աւարտումին ժողովական քափօր կազմած առաջնորդեցին Նորընթիւ Պատրիարք եկեղեցի: Պատրիարքարանի մուտքին առջեւ տուրջառ առաւ եւ շնորհափառով մուտք գործեց Մայր Տանարեւն ներս, որ լուսազարդուած էր սօնական օրեւո պայծառութեամբ: Ս. Գլխադրի մասան առջեւ կանգ առաւ քափօրը եւ Նորընթիւ Պատրիարք Սրբազանը խնկարկեց ՍրբաՎայրը եւ տուրջանակի, երբ դարաց դարը կ'երգէր ձեռն յեռնութեանն Որդւոց Ռոտման շարականը: Քափօրը անցաւ դաս ուր Սրբազանը ժողովուրդին գործած Բանի մը հակիրճ խօսեալով ծանօց իր ընտրութիւնը, օրհնեց ամենքը եւ իր ընտրակալութիւնը յայնեց իր անձին տուրջ յառաջ եկած այս ընդհանուր համակալութեամբ: Ազգային բարգաւաճման, եկեղեցիի պայծառութեան, եւ Ս. Աթոռոյ հաստատութեան համար մաղթանքներ ըրաւ, որոնց կը պատասխանէր ժողովուրդը սրտաբունգ ձայնով:

Ապա ամբողջ Միաբանութիւնը մօտեցաւ եւ աշխատելով ընտրուեց իր Նոր Պետր, որ խորապէս յուզուած կ'ողջագուրէր իր զաւակները:

«Գուազան ծաղկեալ» Եսայիականի երգեցմամբ, եւ քափօրով կրկին պատրիարքարան ելան ամենքը. քափօրին կը հետեւէր այս անգամ ժողովուրդը, որ վերը, Սրբազան Հօր Պատրիարքին հետ մտնուեցաւ Սրբազան մայրոյի եւ կը ընտրուուրէր Նորընթիւ Պատրիարքը:

Պատուաթուրքեամբ եւ Սրբազան Հօր կենցաղ արեւօտարեան մաղթանքներով վերջացաւ պատրիարքական ընտրութեան հետ աւրեւշակից այս յուրս յիշատակելի առօրին հանդիսութիւնը:

Գեր. Տ. Մեծոպ Ս. Արեպա.ի Պատրիարք
 րնհրութեան առթիւ հասած են բազմաթիւ
 հեռագիրներ եւ նամակներ, որոնց բոլորին
 մէջ եւս կ'առաջադասուի անվերապան գոծու-
 նակութիւն եւ մեծ ուրախութիւն կատա-
 ռուած րնհրութեան համար: Մերք Յակոբ-
 եանց Առաքելական Ուխտը կը յայտնէ իր
 օրհասկին շնորհակալութիւնը, Նորընտիր իր
 Պետին նկատմամբ ցոյց տուած այս ընդ-
 հանուր համակրանքին եւ եղած բարեմադրու-
 րեանց համար: Հարկադրուած ենք տեղի
 ստութեան պատճառով թալ ցուցակը միայն՝
 ցարդ ստացուած հեռագիրներու եւ նամակ-
 ներու:

Շ Ն ՈՐ Հ Ա Ւ Ռ ՈՒ Ա Կ Ա Ն Հ Ե Ռ Ա Գ Ի Ի Ր Ն ԵՐ

- Վեհ. Տ. Սահակ Կաթողիկոս Կիլիկիոյ.
- Գեր. Տ. Գեորգ Արքեպս. Չէօրէքեան՝ Կաթղ.
- Տեղակալ Ս. Էջմիածնի.
- Ամեն. Տ. Մեսրոպ Արքեպս. Նարոյեան՝ Պատրի-
արք Կ. Պոլսոյ.
- Տ. Պետրոս Արքեպս. Սարաճեան՝ Կիլիկիոյ Կաթղ.
- Հնդկաստանի Փոխարք.
- Տ. Գարեգին Արքեպս. Յովսէփեան՝ Կաթղ. Լիա-
զօր Պատուիրակ (Նիւ-Եորք).
- Տ. Զաւէն Արքեպս. Եղիսեան՝ Նախկին Պատրիարք
Կ. Պոլսոյ (Պաղտատ).
- Տ. Ներսէս Արքեպս. Մելիթեանցեան (Փարիզ).
- Տ. Եղիշէ Արքեպս. Կարոյեան (Պէրուլ).
- Տ. Կարապետ Արքեպս. Մաղուանեան (Աթէնք).
- Տ. Թուրէն Արքեպս. Մանասեան (Պաղտատ).
- Տ. Արտաւազդ Արքեպս. Սիւրմէեան (Հալէպ).
- Տ. Մամբրէ Եպս. Սիրուսեան (Գահիրէ).
- Տ. Մամբրէ Եպս. Գալֆայեան (Նիւ-Եորք).
- Տ. Տիրան Վրդ. Ներսոյեան (Փարիզ).
- Տ. Սիոն Վրդ. Մանուկեան (Նիւ-Եորք).
- Հ. Բ. Ը. Միտիթեան Կեղզոն (Փարիզ).
- Վեհմ. Գալուստ Պէյ Կիլիկիոնեան (Փարիզ).
- Վեհմ. ձանիկ Զազըր (Գահիրէ).
- Վեհմ. Ոսկան Պէյ Մարտիկեան (Հելուան).
- Տիգրին Աննա Դալի Փաշա (Գահիրէ).
- Տիգրին Վերգինէ Բէօլէեան (Վիլֆրանշ).

Երուսաղէմէն՝

- Տիար Դաւիթ Յովաննէսեան.
- » Մերկէր Մերկէրեան.

Աշճեան ընտանիք.

Ռամլեհէն՝

- Տօքթ. Սարգիս Պոտոսեան.
- Տիար Լեւոն Պաւսայեան.
- » Կարապետ Արամ Փափաղեան.

Եւֆայէն՝

- Ս. Գլխազրի Վարժարանի Հոգաբարձութիւն.
- Ս. Գլխազրի Վարժարանի պաշտօնէութիւն.
- Հ. Բ. Ը. Միտիթեան Մանասիւղ.
- Հայ Կրթ. շէյխալէն Միտիթեան.
- Գրիգորեան ընտանիք.
- Թորոսեան ընտանիք.
- Սարգիսեան եղբարք.
- Տօքթ. Խաչեր Քէշիշեան.
- Տիար Խաչատուր Քաղէսեան.
- » Գարեգին Քաղէսեան.
- » Արա Գալէմեան.
- » Յարութիւն Ետայեան.
- » Լեւոն Ալթըբարձաբեան.
- » Հայկ Ստամպուլեան.
- » Յովաննէս Գրիգորեան.

Հայփայէն՝

- Աղգ. Վարժարանի Հոգաբարձութիւն.
- Հայ Երիտասարդաց Միութիւն.
- Հայֆայի Հայունեաց Միութիւն.
- Տօքթ. Յովաննէս Թորոսեան.
- Տիար Սիմոն Սիւնանեան.
- » Արքանամ Փափաղեան.
- » Գասպար Աղանանեան.
- » Յ. Տէտէեան.

Ամմանէն՝

- Տիար Սերբ Անթիքեանեան.
- Պէտէփեան ընտանիք.
- Տիար Արմենակ Տէր Գրիգորեան.

Կապլէն՝

- Տիար Յակոբ Արեշեան.
- Եօթնաղբարեան ընտանիք.

Անգիլիայէն՝

- Տիար Գրիգորեանց.

Եղիպտոսէն՝

- Ոսկերչեան ընտանիք.
- Տօքթ. Տ. Մարգարեան.
- Տիար Ս. Ետայեան.
- » Վարդ Շաքրեան.
- » Աթիլին Լօգմակէպեան.

Կիպրոսէն՝

- Տիար Պաղտատար Նշանեան.

Սիւրիայէն՝

- Տիար Կ. Փասախեան.
- » Գարբիլէիան.
- » Մաղուանեան.

Ամերիկայէն՝

- Հ. Բ. Ը. Մ. Մի. Նիւ-Եորքի Կեղր. Վարչութիւն.
- Տիար Վ. Բիւրքեան.

ՇՆՈՐՀԱԻՌՈՒԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐ

Սյուրայեմ՝

- Տ. Արտաւազդ Արքեպոս.
- Տ. Խազ Արքեպոս. Ալապպահեան.
- Տ. Եփրեմ Արքեպոս.
- Տ. Յովհ. Արք. Նազդիան.
- Տ. Կրկերթոս ձիպրայի Արքեպոս.՝ Ասորոց Հալէպի պատրարքական փոխանորդ.
- Տ. Նորայր Վրդ. Պոչարեան.
- Տ. Վարդան Գնչ. Վարդերեսեան.
- Վեր. Բիկ՝ Ամերիկեան միսիոնար.
- Ժան Պէշէյուզ՝ Յրանապան Բարձր Գովտերուսեան Պաշտօնատար.
- Տիար Լ. Ն. Զէնեան.
- » Մ. Նաթանեան.
- » Նշան Զանսրջեան.
- » Մ. Արծրունի.
- Երէցիկն. Տ. Ն. Թափուզեան.
- Տիար Վ. Ուզունեան.
- » Հ. Գրանեան.
- » Փ. Գարբէլեան.
- » Գառնիկ Ս. Գաւիթեան.
- » Յ. Տ. Գազանեան.
- » Մովսէս Փաշայեան.
- » Ղազարոս Ղալիկեան.
- Լաթաքիոյ Թաղական Խորհուրդ.

Կիպրոսեմ՝

- Տիար Արամ Մ. Հ. Գէորգեան.
- » Պերճ Սանտրուռնի.

Եգիպտոսեմ՝

- Տ. Յ. Աւագ Գնչ. Սարգիսեան.
- Տ. Գասկ Գնչ. Խաչիկեան.
- Տիար Արշակ Ալպոյանեան.
- » Յ. Պաննուզեան.
- » Վահան Թէքեան.
- » Գուրգէն Մխիթարեան.
- » Վ. Նաասարգեան.
- Տօքթ. Ե. Մեխիզյան.
- Տիար Արսէն Երկաթ.
- » Յովնան Յովհաննէսեան.
- Գալէմքեարեան Եղբարք.
- Տիար Արշաւիր Գուրումեան.
- » Արմենակ Զէճեան.
- Տիկին Մաթիլտ Ս. Գայրջեան.
- Տիար Մելքոն Գայրջեան.
- » Յ. Նալպանտեան.
- Ս. և Զ. Մանիսիսեան.
- Տիար Յ. Յովսէփեան.
- » Վ. Զարգարեան.
- Տիկին Վ. Վարդ - Գատրիկ.
- Տօքթ. Համբարձում Օհանջանեան.
- Տիար Վ. Արծրունի.
- » Վ. Արգարեան.
- » Ի. Միտասեան.
- » Հ. Ամիրեան.
- » Հ. Կ. Գարունեան.
- » Ա. Գուրեան.
- » Ն. Գ. Քէլէհեան.
- » Կարապետ Ի. Սէմէրեան.
- Ե. Գ. Անանուռի.

Իրազեմ՝

- Տ. Ռուբէն Արքեպոս. Մանասեան.
- Տիար Կարապետ Մելքունեան.
- Եաճայեմ՝
- Պատ. Յ. Մանուչակեան.
- Տիար Յ. Գուրումեան.
- » Տիգրան Գանճեան.
- » Յովհաննէս Պէդրիկեանեան.

Երասալեմեմ՝

- Վեամ. Մր. Վ. Տ. Պաթըրլիլ՝ Պաղեստինի Պետական Աւագ Քարտուղար.
- Մր. Քիթ-Բոյ, Եամ.ի Նաաննայիսի Կառավարիչ.
- Մր. Մ. Մէլոնաս, Եարտարապետ.
- Մր. Է. Պայթէլսոն, Եարտարապետ.
- Արգարիուս Պէշ Պաղ. Ելեւմտական Ընդհ. Քննիչ.
- Յրանչիդեան Կիւստտիպէն.
- Տիկ. Ռաչիլ Պէշ Նաշաշիպի.
- Տօքթ. Վ. Բասթալ.
- Տօքթ. Գ. Գրիգորեան.
- Տօքթ. Զ. Լախման.
- Մր. Զ. Զօնտըն՝ Կառավարական Գանձապետ:

Բեքրեմեմեմ՝

- Տ. Յովհ. Գնչ. Սիմոնեան.
- Տիար Աւետիս Տ. Սարգիսեան.

Անգլոյորդանսեմեմ՝

- Ռուէյֆայի Հալիբ.
- Տիար Վ. Պասթանեան.
- » Արսէն Արգարեան.

Պոլիտեմ՝

- Տ. Կորիւն քահանայ Շահինեան.
- Տիար Երուսեմ Լօզանկէօզեան.
- » Լևոն Միրանեան.

Յրանսայեմ՝

- Հ. Բ. Ը. Միտիթեան Կեզը. Վարչութիւն.
- Տօքթ. Վահրամ Թորոզմեան.
- » Ալլահիլթաի Որդի.
- Պրոֆ. Կ. Բասմաշեան.
- Տիար Արմենակ Սաքըլեան.

ՇՆՈՐՀԱԻՌՈՒԿԱՆ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆՔ

* 20 Ապրիլ ել, — Երուսաղէմի Կառավարիչ Մր. Քիթ-Բոյ, իր օգնականին՝ Մր. Մանթուրայի հետ այցելեց Նորընտիր Պատրիարք Սրբազանին իր անձնական յարկարամիտ մէջ, շնորհաւորեց և ողջազօրութեան միմեանց հետ: Մր. Քիթ-Բոյ յայտնեց թէ այս այցելութիւնը պաշտօնական հանգամանք չունէր, այլ զուտ անձնական և բարեկամական է, զոր կը կատարէ ինքնաբերաբար իր մասնաւոր ուրախութիւնը յայտնելու համար կատարուած ընտրութեան համար:

Այցելեցին նաև՝ Յուսէպ ընտրեալ-պատրիարքի կողմէ՝ պատրք. տեղապահ Գեղ. Տ. Քնլատիոն Արքեպիսկոպոս: — Ասորոց մեծաւորը՝ Գեղ. Մար Յիւլտրիտոս — Արշ-Տրքըն Սթիւարտ և Կանոնիկոս Պրիմէն, Անկիլքան Եպիսկոպոսարանէն:

Զ Ա Տ Ի Կ

ՅԱՐՈՒԹԵԱՆ ԶՕՐՈՒԹԻՒՆԸ

Քրիստոնէական, այսինքն իրաց կրօնական տեսակէտէ դիտուած, չկայ պատմութեան մէջ իր հետեւանքներով աւելի կարևոր դրուադ քան Քրիստոսի Յարութեան հրաշքը: Քրիստոնէութիւնը իր թափը կ'առնէ առաւելաբար այդ դէպքէն, ու ան ծանրութեան կեդրոնն է, որուն վրայ կը նստի քրիստոնէական շէնքի ամբողջ ծանրութիւնը:

Ի ոլոր կրօնները, գրեթէ առանց բացառութեան, ունին մեռելոց յարութեան ուսուցումը: Անոնք ամէնքն ալ կը վարդապետեն թէ օր մը, բոլոր մեռեալներ դուրս պիտի գան իրենց գերեզմաններէն՝ վերակենդան համար նոր կեանք մը զոր սովորաբար կը ներկայացնեն չափազանց նիւթական և երկրային պատկերացումներով: Սակայն անոնցմէ և ոչ մէկը կրցած է մարդկութեան առջեւ դնել, պատմութեան փաստերով ու երկրաւոր իրականութեանց լոյսին տակ, Յարութեան իրողութիւնը ինքնին: Ատիկա մենաշնորհն է Քրիստոնէութեան միայն, ու էականներէն մին՝ իր գերազանց կրօնքի յատկանիշներուն:

Ո՛չ միայն պատմական դէպք մըն է Քրիստոսի Յարութիւնը, որ ունեցած է իր ականատեսները և վկաները, այլ նաև ու մանաւանդ՝ խորհուրդ մըն է ան, որ իր մէջ կը բովանդակէ անիմանալի հոգեկան զօրութիւն մը, որ կըրնայ մարդուն մէջ նոր կեանքի մը ակերբ բանալ:

Այդ խորհուրդը ըմբռնուած բայց մանաւանդ հոգեկան փորձառութեամբ մը զգացուած էր Քրիստոնէութեան առաջին ռահվիրաներէն, որոնք այդ դէպքին, ու անոր իբրև անմիջական հետեւանք կամ ուղղակի շարունակութիւնը եզոզ վերնատան հրաշքին ներգործութեան ներքև փոխուեցան բոլորովին, ու իրենց մէջ զգացին ամբողջ աշխարհը յեղաշրջելու ոյժը: Ու այս անո՞ր համար, որ հասկցած և զգացած էին իրենց իսկ հոգիի աշխարհէն ներս «զգօրութիւնն Յարութեանն նորա»:

Քրիստոսի Յարութիւնը իր աստուածային զօրութեան կամ նոյն ինքն աստուածութեան՝ յայտարար նշանը չէր միայն, ոչ ալ կատարումը մարգարէութեան մը որ ըսած էր դարեր առաջ՝ ի դիմաց Մեսիայի. «Ո՛չ թողցես զանձն իմ ի դժոխս և ոչ տացես Սրբոյ քում տեսանելի զապականութիւն»: Ո՛չ ալ վերջապէս ստակ կանխումը, կամ շօշափելի ու գործնական հաւատումը Յարուցեալի ուսուցման թէ օր մը, զոր ինք կը կոչէր «վերջին օր» և զոր շուգեց զիտնալ ինք ու յայտնել մարդոց, մեռելներ կեանքի պիտի ելլեն իրենց մահուան բնակարաններէն ու վերապրին մերինէն բոլորովին տարբեր ձևի ու պայմաններով մէջ, այսինքն նոր կեանքով: Այդ բոլորը ըլլալով հանդերձ՝ Յարութեան հրաշքը իր մէջ կը բովանդակէ այն զօրութիւնը որ հիմքն է քրիստոնէական կրօնքին: Քրիստոնէութիւնը դաւանանքի, ծէսի կամ ընկերային ու բարոյական

դրութեանց կրօնք մը չէ միայն. զանոնք պարունակելով հանդերձ՝ նոր կեանքի մը աւետիսը բերաւ անիկա աշխարհին:

Քրիստոս ինք նոր կեանք մըն էր երկրի վրայ երկցած, ու իր կեանքով բողոքովին նոր իմաստ և տարողութիւն տուաւ կեանքին, ու առաքեալները՝ անով կենսաւորուած՝ զայն տարին բոլոր ազգերուն: Այդ նոր կեանքը, երբ կ'ապրուի, կը բարձրացնէ ենթական իր թշուառութենէն. անիկա այլևս դերաւթեք խաղալիքը չլլար իր և աշխարհի հակառակ բերումներուն: Ատով ենթական ինքզինքը կը զգայ միակ և մեծ զոյւթեան մը մէջ, որ Տիեզերքը կը լեցնէ իր կեանքովը. ու այդ նոր կեանքը իր պատճառը և աղբիւրը ունի Քրիստոսի Յարութեան հրաշքին մէջ:

Քրիստոսի Յարութիւնը, իբրև խորհուրդ, ոչ միայն պատկերն ու նշանակն է վերանորոգուած կեանքի մը, այլ նաև կը պարունակէ ու կը փոխանցէ զայն անոնց որոնք կը ճանչնան Յարութեան զօրութիւնը: «Ես իսկ եմ Յարութիւն եւ Կեանք», ըսած էր Քրիստոս իր բարեկամին յարութիւն տալու պահուն: Յարութիւնը անհրաժեշտաբար կ'ենթադէ կեանքը, վասնզի յարութիւն առնել ուրիշ բան չի նշանակեր եթէ ոչ նոր կեանքի ելնել: Ու այդ նոր կեանքը, որ յաւիտենականն իսկ է, կը ստացուի շնորհիւ Քրիստոսի Յարութեան:

Կեանքը, իր բնական վիճակին մէջ, մշտական վերանորոգութեան յառաջընթացութիւն մըն է. այն կեանքը որ չի լրացնէր այս պայմանը՝ սահմանուած է փճանալու: Որքան որ ճշմարիտ է այս հաւատաւորը նիւթական կեանքի վերաբերմամբ՝ նոյնքան և առաւել չափով նաև հոգեկան ու բարոյական կեանքի համար: Բարոյական կեանքը համերաշխութիւնն է բնութեան օրէնքներուն, — մեզմէ ներս կամ մեզմէ դուրս, բնական կամ գերբնական. հոգեկան կեանքը մասնակցութիւն մըն է Աստուծոյ կեանքին: Որքան իրական է բոյսին հաղորդուիլը արևի լոյսին ու ջերմութեան՝ նոյնչափ ստուգութիւն մըն է հոգիին մասնակցիլը աստուածային կեանքին: Ու այս մասնակցութիւնը կարելի կ'ըլլայ մարդկութեան համար շնորհիւ Քրիստոսի Յարութեան և հնարաւոր կը դառնայ անհատներու համար երբ մասնակցին Քրիստոսի Յարութեան, այսինքն մեռնին մեղքին համար և յառնեն Սրբութեան կեանքին: Մեղքին մեռնիլ կը նշանակէ խզիլ կապերը մեղքի ազդակներու հետ, կեանքի սրբութեան բարձրանալ՝ կապել ինքզինքը սրբութեան աղբիւրին հետ:

Քրիստոսի Յարութիւնը խորհրդանշանը բայց նոյն ատեն պատճառն է կեանքի հիմնական փոխակերպումի: Անոր հաղորդ ըլլալ, այսինքն հաւատքով մասնակցիլ Յարութեամբ ձեռք բերուած առանձնաշնորհներուն, ի ձեռքն ունենալ է լծակը որով մարդ կրնայ վեր բարձրանալ մեղքի ապականութեան ձրզութենէն: — Հո՛ս է Յարութեան հրաշքին զօրութիւնը:



ԿՐՕՆԱԿԱՆ

ԽԱԶԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ(*)

Քրիստոս մեռա վասն մեզաց մեռաց.
Ա. ԿՈՐՆՅ. ԺԵ. 3

Ահա ողբերգական այն դէպքը, ահա այն վայրկեանը սահմուկեցուցիչ, ուր մարդը մեղքի ազդեցութեան տակ կը դործէ չարիքներուն մեծագոյնը, ու զարձեալ նոյն այդ դէպքին մէջ ու պահուն ի յայտ կուգայ Աստուծոյ գերազանց սէրը մարդոց նկատմամբ: Միեւնոյն դէպքին մէջ մարդկային մեղքը և աստուծոյն սէրը կը հանդիպին իրարու, մեղքը կը պարտօտի և կը խորտակուի, Մէրը կը յաղթանակէ և կը տեսականանայ:

Կ'ուզէ՞ք հասկնալ մեղքին աւերը, կ'ուզէ՞ք չափել բարոյական չարիքին աստիճանը. այս մթին ու խաւարային ժամուն, որ տեսակ մը խորհրդապատկերն է մարդուն հոգեկան և ընկառային վիճակին, ձեր միտքին մէջ պատկերացուցէ՛ք այն ամբիծ և սուրբ հոգին, որուն ամբողջ կեանքը բարիք մը եղաւ մարդոց համար, որ իր ամբողջ կեանքի ընթացքին պայքարեցաւ անարգարութեան և կեղծիքի դէմ, որպէս զի մեղմանան մարդոց տառապանքները, որպէս զի մխիթարուին ազաւորները և մարգրիկ սորվին իրենց հոգիի գերազանց արժէքը ու ապրին երջանիկ. այսօր այդ ամբիծ անձը իր աստուածային ամբողջ կատարելութեամբ կը գալարուի կաննաց և մահու արհաւիրքներուն մէջ, և զամուսած, պրկուած խաչին վրայ կը մենսի վասն մեղաց մեռոց:

Աւետարանի մէջ կան դէպքեր և ուսուցումներ որոնք կ'ազդեն մեր միտքին վրայ, կան դէպքեր և ուսուցումներ որոնք զոհացուսէ կուտան մեր հոգիին, կան սակայն դէպքեր և ուսուցումներ ալ որոնք ուղղակի կը խօսին մեր սիրտին և զգացումներուն. և Քրիստոսի խաչելութեան դէպքն ու փրկագործութեան խորհուրդը

այդպիսի դէպքերուն գերազանց օրինակն է: Տարակոյտ չկայ որ հասարակ միտքերու համար անըմբռնելի խորհուրդ մըն է երբ տրամաբանութեամբ մտեցնուի ահոր. բայց ամէն դասակարգի մարդոց սիրտին խօսող և զգացումներուն մօտ դէպքն է ան, ատոր համար ալ խորունկ կեռք մը ձգած է ամբողջ մարդկութեան նկարագրին վրայ ըլլալով միանգամայն անսահման ներշնչումի աղբիւր ամէնուն առ հասարակ:

Քրիստոսի խաչելութեամբ մահը, վերջին և գերագոյն միջոցն է զոր Աստուած գործադրեց աշխարհի փրկութեան համար: Քրիստոսի անձին բազմակողմանի կատարելութիւններէն Առաքեալներն միայն ահով ներշնչուեցան, անով տպաւորուեցան և զայդ քարոզեցին. վասն զի երբ նկատի առնենք Յիսուսի անձը անիկա մեզի հը ներկայանալու բազմակողմանի առաւելութիւններով. այսպէս բարոյագէտ մը՝ Անոր մէջ կը տեսնէ այդ ճիւղին վերաբերեալ գիտութեան լրումը. աստուածաբանը՝ Աստուծոյ կամքին վերջնական յատուութիւնը. ընկերարանը՝ մարդկային եղբայրութեան սկզբունքներուն իրականացումը. իմաստասէրն ու օրէնսգէտը՝ վերջին նշխարակութիւնը. բանաստեղծը՝ այդ արուեստին ներբուրելիւններուն կատարելութիւնը. և խորհրդագաղաթը՝ իր հոգիին վերացումներուն յագեցումը: Բայց քրիստոնէութեան առաջին քարոզիչները այս առաւելութիւններէն և ոչ իսկ մէկը նկատի առին հակառակ հնոր որ շատ պիտի դիւրացնէր իրենց քարոզչական գործը. անոնց համար Քրիստոս Աստուծոյ Միածին Որդին էր որ մեռաւ վասն մեղաց մեռոց:

Անոնք շատ աղէկ գիտէին թէ իրենց այս յանգուգն յայտարարութիւնը պիտի բաղխէր խորհոյ աշխարհի ընդդիմութեան, յոյն փիլիսոփայ աշխարհը յիմարութիւն պիտի կոչէր զայն և հրեաները պիտի զայթակղէին անով, բայց ի՞նչ փոյթ, անոնք տեսած էին ճշմարտութիւնը, թափանցած էին Աստուծոյ գերագոյն խորհուրդին խորը, սփած էին ապրիլ խաչին կեանքը ու անոր միջոցաւ զգալ Աստուծոյ սիրոյն յայտնութիւնը, և իբր արդիւնք այդ փորձառութեան կ'ազդակէին. «Այլ միջ քարոզեցուց զնայելեալն Քրիստոս հրէից զայն»

(*) Խաւարման դիւերին խօսուած քարոզին ամփոփումը:

թակարանութիւն և հեթանոսաց յիմարութիւնս. այլ մեզ փրկելուցս զօրութիւն Աստուծոյն: Անշուշտ սկիզբէն ի վեր աշխարհիս մէջ եղած են ու պիտի ըլլան մարդիկ որոնք ենթարկուած են իրենց թշնամիներու արհամարհանքին և ստեղծութեան, մարդիկ որոնք տառապած են ու մեռած ուրիշներու բարիքին համար. բայց անոնց տառապանքն ու մահը ոեւէ հետք չէ ձգած պատմութեան մէջ, ու չէ ազդած մարդոց կեանքին ու նկարագրին վրայ, իսկ Յիսուսի տառապանքներն ու խաչիւ մահը մարդը մարդկութեան ճակատագիրը փոխած է նախ փոխելով անոնց իւրաքանչիւրին հոգին ու նըկարագիրը: Այն չարաբանքներն ու մահը որոնց կ'ենթարկուի Յիսուս նոյն հն ժամանակին բոլոր մահապարտներուն տրուած մարտարանքներուն ու մահուան հետ. բայց անոնք աւելի գերազանց եւ բացառիկ արժէք մը կը ներկայացնեն, վասն զի այն անձը որ կրեց զանոնք Աստուածային էր, և այն սիրտը որ զզաց զանոնք մաքուր և ամբիժ էր, և այն նկարագիրը որ ենթարկուեցաւ անոնց աշնիւ էր և վեհ, ատոր համար անոնք շատ աւելի խոր և զգալի եղան իր հոգեոյն համար: Վիշտին ու տառապանքին զգացումը համեմատական է հոգիի և նկարագրի պահուածութեան և բարձրութեան հետ, ինչպէս ճերմակ և ամբիժ առակրայի մը վրայ աղտը շուտով կը նըլմարուի, այնպէս ալ աշնիւ և վեհ հոգիններուն վրայ տառապանքը և վիշտը խոր կ'աղզէ և անջնջելի հետքեր կը ձգէ: Երեք տարբեր անձեր միևնոյն խաչին կարծիտով կը դատապարտուին. մեղքը պարագուցած է առաջինին հոգին, բթացուցած անոր զգացումները, բնաւ չզգար տառապանքի կըսկիծը եւ մահուան արհուլիքը, ընդհակառակն անտարբեր եւ սինիք վերաբերմունք մը ունի թէ՛ կեանքի, թէ՛ տառապանքի և թէ՛ մահուան նկատմամբ. իրեն համար կարևորութիւն չունին ոչ մին եւ ոչ միւսը: Երկրորդը որուն հոգին տակաւին ամբողջութեամբ չէ ջնջուած սրբութեան գաղափարը, առաջինէն աւելի կը զգայ տառապանքին ազգեցութիւնը եւ զզմամբ կը փարի գուծի թեւերուն եւ կը այցէ վախճան մը իր տառապանքին: Իսկ Յիսուս իր ամբողջ աստուածային անմոզութեամբ և ամբձութեամբ ամենէն աւելի կը զգայ

տառապանքին ծանրութիւնը եւ կ'ընկճուի անոր տակ: Ինքզինքը իր շօր կամքին կը յանձնէ եւ Անկէ բխած բարութիւնն ու սէրը զ'ինքը կը քաջալերէ եւ այդ անհուն տառապանքին զիմապրաւելու ոյժը կը ըստեղծէ իր մէջ ոյժ մը տառապանքէն աւելի զօրուոր, անկէ աւելի վեր:

Տակաւին ինչ որ Յիսուսի խաչելութեան ու մահուան կուտայ սրտազրաւ և բացառիկ երևոյթ մը, ամբողջ մարդկային պատմութեան մէջ, և կը շեշտէ Անոր առումածային նկարագիրը, զանոնք կամաւորապէս կրելուն մէջ կը կայանայ: Մարդիկ շատ բնական զգացումով, խոյս կուտան տառապանքէն և մասնաւոր մահէն. Յիսուս սակայն յանձն կ'առնէ զանոնք գերագոյն նպատակի համար, ամբողջ մարդկութեան փրկութեան համար: Ան, ամբողջ իր կեանքի ընթացքին զոհողութեան այդ ճամբով ընթացաւ, Բեթղեհէմի մատուէն մինչև Նազարէթի խոնարհ խրճիթը, Գեթսեմանիի պարտէզէն մինչև Գողգոթայի գալաթք տառապանքի կեանքը ընտրեց և այդ տառապանքը իր բոլոր կողմերով կատարեալ եղաւ. ամենայն ինչ կատարեալ է: Մարդկային միտքէն ու զգացումէն վեր կը մնան անոնք ինչպէս ամէն բանով կատարեալ իր անձը:

Բայց ինչպէս Գրիտտոսի չարարանքներն ու մահը կատարեալ եղան իրենց բոլոր հանգամանքներով այնպէս ալ անոնց միջոցաւ իրագործուած նպատակը՝ այսինքն Աստուծոյ սիրոյն յայտնութիւնը՝ անոր հեղուճ մարդոց սիրտերուն մէջ կատարեալ եղաւ: Աստուած սէր է. և սիրելիքի, և մասնաւորապէս մարդուն ստեղծումը Անոր սիրոյն արտայայտութիւնն է, մարդը Աստուծոյ սիրով Աստուծոյ կապուած, Անոր սիրով արժէքաւորուած ու Անոր սիրով միայն երջանիկ էր: Սակայն իրեն շնորհուած պատկամքին չարաչար գործածումով պարպուեցաւ աստուածային սէրէն, և սիրոյ բացակայութիւնը կամ չգոյութիւնը բարոյական չարիքն է կամ մեղքը ինքնին: Անկէ վերջ, սիրոյ փոխարէն մեղքը տիրապետեց մարդոց սիրտերուն, և ատոր իբր հետեանք զոհուածութեան փոխարէն անձնասիրութիւն, համբարաշխութեան փոխարէն հակառակութեան ոգին իշխեց մարդոց մէջ, և մարդիկ որոնք ստեղծուած էին ապրելու իբրև եղբայրներ

ատելութեան մոռցքէն բռնուած սկսան բզբոտել զիրար, և աշխարհը որ սահմանուած էր իրական դրախտ մը ըլլալու, զը-ժոխքի վերածուեցաւ: Սակայն Աստուած իբր մեր երկնաւոր Հայրը չէր կրնար անուրբի մտաւ այս ինքնակամ մահացումին, Ան դրկեց իր Միածին Որդին որպէս զի ան իր վրայ առնելով մարդկային յատկութիւններ, իր իսկ անձին վրայ ցուցնէ կատարեալ մարդու մը բոլոր յատկանիշները որպէս զի մարդիկ անոր մէջ կարենան կարգաւ իրենց կուռումը և իրենց նպատակը: Եւ Յիսուս իր ամբողջ կեանքի ընթացքին մէկ կողմէ իբր մարդ ջանաց մարդոց ցոյց տալ մարդուն իրական արժէքը որ միայն կ'երաշխաւորուի Աստուծոյ հետ իրական յարաբերութեամբ, եւ միւս կողմէ իբրեւ Աստուած իր սիրով լեցնելի մարդոց սիրտերը եւ կապել զանոնք Աստուծոյ:

Իր ամբողջ կեանքը սիրոյ արտայայտութիւն մը եղաւ մարդոց նկատմամբ: Իր քարոզութիւնները գերազանց սիրոյ ճառեր էին, իր հրաշքները սիրոյ գործնականացումներ և իր ամբողջ անձը սիրոյ մարմնացումը: Բայց այս բոլորը բաւական չէին մարդոց ցոյց տալու Աստուծոյ սէրը, Ան ինքզինքը տուաւ, իր արիւնը թափեց մարդոց սիրոյն համար: Իր անձին վրայ իրականացնելով իր այն խոսքը թէ՛ «Մեծ և սքան վայս սէր ոչ ոք ունի, եթէ զանձն իւր զիցէ ի վերայ բարեկամաց իւրոց» (Յովհ. ԺԵ. 13): այսպիսով անիկա տուաւ աշխարհին գերազոյն սէրը: Աշխարհը սիրով լեցուց: մեղքը պարտուեցաւ: Քրիստոս մեռաւ վասն մեղաց մեռոց:

Քրիստոս Աստուծոյ իրական պատկերն է: Անոր խաչիւ մահը կը ցուցնէ Աստուծոյ նկարագիրը որ համակ սէր է: Վասն զի եթէ Աստուած իրապէս Հայր է, Սէրը հայրութեան զլիաւոր յատկանիշն է, եւ սէրը զգացումի արդիւնք է: Երբ կ'ըսենք Աստուած կը սիրէ, ասով կը հասկնանք թէ Աստուած կը զգայ, կը տրտմի և կ'ուրախանայ, կը կարեկցի մեր տառապանքներուն, կը վշտակցի մեզի և միջոցներ կը խորհի զմեզ մեր տառապանքներէն փրկելու համար, և այդ միջոցներուն գերագոյնը իր Որդւոյն մահն է որ միեւնոյն ատեն մեծագոյն վիշտը պատճառեց իրեն:

Աստուած Ուաչէն զատ ուրիշ միջոց

չունի մարդոց իրենց մեղքերուն աւերը ցոյց տալու: Երբ մարդիկ մեղք գործեն՝ Աստուած կը ցուցնէ խաչը որուն վրայ գամուած է Իր Միածին Որդին, որպէս զի անոնք զգածուին ու հասկնան թէ մեղքը ինչպէս կը մեռնէ ոչ միայն հասարակ մարդը, այլև Աստուած: Մարդիկ երբ կը նաչին Անոր վէրքերուն, երբ կը նային Անոր արիւնին, մէկ կողմէ անոնց հոգին կ'ըմբոստանայ մեղքին դէմ և միւս կողմէ անոնց սիրտը կը լեցուի աստուածային սիրով:

Ո՛րչափ սրտանուչ է Ուաչին խորհուրդը եւ անոր ազդեցութիւնը մարդոց կեանքին վրայ: անոնք արդէն անզգալաբար եւ անբացատրելի մղումով մը կը փարին անոր, զայն կը տնկեն իրենց եկեղեցիներուն զըմբէթներուն վրայ, կը զրոշմեն իրենց զուաներուն վերեւ, կը կախեն իրենց կուրծքերէն, անով կը պարծին, և անոր կ'երկրբարկան: այս բոլորը ցոյց կուտայ թէ ո՛րչափ խոր է անոր խորհուրդը և որչափ մեծ անոր զօրութիւնը:

Բայց երանի թէ մարդոց զգացումը Ուաչին նկատմամբ այս արտաքին յարգանքէն աւելի խորունկ և իրական ըլլար որպէսզի անոր միջոցաւ երկնքէն իջած աստուածային սէրը հոսէր անհատներու ընտանիքներու և ազգերու մէջ, ամբողջ աշխարհը ողողուէր անով և անոր միջոցաւ փարատէր մեղքին մռայլ այն ամպը՝ որ յաճախ կ'իջիւէ մարդոց սիրտերուն, և իրեն կ'ենթարկէ ազգերու կամքը և կը սպառնայ դարձեալ քառու վերածել աշխարհը:

Միայն Ուաչով յայտնուած խորհուրդն է որ պիտի կարենայ լուսաւորել մարդոց միտքերը: Կըսարկացնել զանոնք միեւնոյն երկնաւոր Հօր հովանիին տակ և աշխարհը վերածել իրական դրախտի, ուր պիտի տիրէ Աստուծոյ Սիրոյն հետ Արարութեան և Խաղաղութեան զգացումը:

ՍԵՐՈՎՐԷ ՎԻՐԴԱՊԵՏ



ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ

Մ Ե Ռ Ե Լ Ո Ց

Դաճահանդէ՛ս: Հոգիներու մանկութիւն...:
 Որքան վրճիս մեր անբարբառ երգերն այնտեղ
 Կեանքի շուրջպարն հեզելով...:
 Որքան հեռու, կեանքն պէ՛ծուփ
 Արկածներու վէպին շրթան նետելով
 Մեզմէ հեռու, մեզմէ անտես՝
 Մեզի համար միշտ սակայն:

Դաճահանդէ՛ս... հոգիներու սրբութիւն:
 Խաղի խինդի գմբէթներէն արծաթ թելեր մաղելով,
 Ուրկէ առկախ կանթեղը մութ՝
 Հմայագերծ օրօրումովն այսօրուան
 Մեր հիմաուրց սրբութիւններն ալ հեզմող,
 Մեր քարսխուած նակասներէն սողոսկելով,
 Դաւանա՛ն:

Դաճահանդէ՛ս, հոգիներուն գերեզման:
 Կեանքն իր աւան արցունքներով
 Իր անցեալի փառքերն ունի բարեխօս...:
 Ա՛հ, լուսի՛ն, լուսի՛ն,
 Գերեզմաններն են շար ի շար,
 Աղկաղկ կեանքի ժամադիրներն ու վկաներն յարթական,
 Ասպետօրէն կը սարագեն
 Յաւերժական խաղաղութիւնն ոչինչին:
 Միծաղի հեւ... ու կածաններն անջինջ լոյսին.
 Մահահանդէ՛ս,
 Հոգիներուն մեռելոց:

Նիկոսիա

Պ. ՀԱՅԿԱԶՆ

ԱՄԵՆ. Տ. ԹՈՐԳՈՄ Ա. ՊԱՏՐԻԱՐՔԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Ա.

Բարձրացնելու համար մեզ, դուռն անեկիկը բարձրացար,
Այլիցնիսի մը նրման, միտ կասարէ ի կասար.
Ու ի՛նչ զբխուր է, երբ շանթն այս, կասարդ կը հասնի,
Մինչ կ'ուզէիր, կրնայիր ալ, դեռ ելնել աւելի:

Հասակդ՝ հարուս ու հրպարս, ամուրթեան սիւն մ'էր կանգուն.
Աչկերդ՝ երկու լուսարձակ, երկայնքն ի վեր մեր համբուն.
Հոգիներու ցուրտին դէմ, ժըպիտրդ՝ շող արփական.
Զայնրդ՝ հրաւէր հաւաստի, ու աղաղակ արթնութեան:

Բառերդ՝ ծանր ու նընձող, մերթ պատգամներ մէկական.
Մերթ սիրոյ լի սրուակներ՝ անցնող բերնէ ի բերան.
Ու մերթ ալ, դաւն ու թեռող, զերթ մեղեդի մոգութեան:

Բանի կրօնին նըլիրեալ՝ եղար տիտան մը բանի.
Խօսքդ խորհուրդ մըն էր միտ, խորհուրդդ միտ խօսք ոսկի՝
Կեանքին իջնող, կեանք եղող, կեանքէն՝ ելող Իմաստի:

Բ.

Խորհէ՞ր, ինչպէ՛ս, Աստուած իմ, ու խորհէ՛ի՛նք մենք, ինչպէ՛ս,
Թէ հարուածն այս պիտի գար, յանկարծօրէն, վերջնապէս,
Զարնել զայն ճի՛ւղ գլըուխէն, երբ ան գլըուխն էր միակ,
Մեզի համար, մանաւանդ այս օրերուն դըժընդակ:

Մախաղն՝ ուսին, ձեռքին՝ ցուպ, ան մեր հովիւն էր արթուն,
Որ՝ գառներն իր դեռ փրկէր պիտի բերնէն գայլերուն.
Որ՝ սրբինզը արթնեալուն, երգով մը խոր դիւրութեան,
Պիտի խմբէր զանոնք դեռ, ու գուրգուրար անոնց վրան:

Ցուրտին՝ զրնակ մ'արեւոտ, ու քափին՝ շուր մ'էր ծառի.
Անթութեան՝ հացն էր մեր, ծառաւի՛ն՝ ջուրն շնանի.
Սըլաւի՛ն՝ սաս ու խրատ, եւ վիտի՛ն՝ բառ գորովի:

Այրիացած, դարերով, ժողովուրդն այս բազմացաւ,
Գանձանակիկ մէջ, ո՛վ Տէր, յետին լուսան իր դրաւ,
Հաւատարմով միտ որ Սէրդ պիտ՝ չը լրբէ զայն բընաւ:

ԳՐԱԿԱՆ

ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ

Մ Ա՛ՅՐ Ս ՈՒՐ Ա . . .

Յստակ է, այսօրուան պէս, ամէն բա՛ն, միտքիս առջև:

— Մեր հրաշալի ժամը, անոր ամենէն հեռու պատկերը, իմ յուշերս ի վար:

Անոր գովեստը, մամայիս բերնէն, բանւորի մեր հիւղակներուն ներսը, մեծ քաղաքի աշխատանոցներէն մէկուն մէջ, պարծանքն է մերոնց. գեղջուկ լամուկներ, հացին համար՝ ձգած մեր ծովը, դաշտը, լեռները ու ինկած այդ գերուժեան: Բայց հպարտ ենք մենք: Ու քաղքենի պալիկ աղջիկները, մանչուկները պարտաւոր են հիանալ մեր ժամուն վրայ: Մեր ժամը մեծ է քան ամենէն մեծ մանարանները այդ քաղաքին: Անիկա մեծ է Թագաւորին ալ պալատէն: Անոր երեք խորանները մինակնին աւելի հարուստ են քան քաղքի ժամուն ըտր զարդերը միասին: Անոնցմէ մեծը իր նմանը չունի աշխարհի երեսին:

Սա տողերը գրած պահուս, մեր ժամուն խորանը, Մնուշդի գիշերով, անշէջ նկար մըն է, որուն հետ չեմ փոխեր մեծ արուեստագէտներուն բոլոր նման գործերը: Զայն նկարագրել, հիմա, բառերով խաղալ է ինձի համար: Անոր կիսաղեղ աստիճաններուն բարձրացումը: Մոմբուռն սիւները, կարգ մտած նորատունկ քթնիներու նըման: Ոսկի՛ն, որ խաչ է ու կերպաս. սկիհ ու վահան. Տապանակ ու անօթ՝ ծաղիկի: Արծաթը, որ աշտանակ է ու պատուանդան, խնկաման ու աւետարան: Կանթեղներու շարոցները, հարկերով, հազարով: Կամարի գիծին բազմած մարգարէներուն մօրուքները որոնք կը դողան իրենց առջին պըւպըուն բոցերէն:

— Տէրտէրները, ոսկի ու արծաթ իրենց շուրջաւերուն մէջ: Այն ատեն՝ տարօրէն աղւոր, անարգկային գրեթէ, նման սուրբերուն որոնք մեր հէքաթներուն մէջ

կը քալեն երկրէն երկինք: Ոմանց կզակէն երկու թիղ խաս, զգուած, ձիւնի պէս մաքուր մօրուք, ուրիշներու սեխն, գեղիներն գիմաց:

— Տիրացունհ՛րը: Որոնք երկու դասերը լեցնելէն դատ, յորդեր, ետեն են անցեր: Քա՛ւս, կարմուռ, անուշիկ տղաք: Որոնց շապիկները սրբեր են գեղացին ու հաներ ցոյցի անոնց աչքերը, ճակատները միայն:

— Ու ժողովուրդը: Որ գլուխներու շարք մըն է, միակուուր: Ուսէ ուս բացուածքն իսկ հեռանկարին մէջ կը հալի այդ հսկայական արտին: Եւսեւրը ձգես, չիմար գեթին:

Այսպէս կը գովենք մեր ժամը, անոր Տօնը, քաղքենի տղոց:

Մենք բանւորներ ենք: Ու ամէն կաղանդի կը ձգենք քաղաքը, գործի պակասէն ու կը դառնանք դեղ, օրով մը հեռու:

* * *

Մամայիս գրկէն, մանուկի իմ աչքերը չեն գիտեր թէ ուր պէտք է կենան.

— Ոսկի՛ն, որ խորաններուն կոնակները, սիւններու խուրճերը, կիսապամարտներէն փրթած սլաքները, նկարներուն շրջագիծ հաստ շեղերը, վարագոյրներուն ամփոփ փորերը կը վառէ, կը փչրէ բայց չի կործաներ:

— Աւագ խորանի նկարին ուր մագերթ ոսկի համայնի մը մահիկին մէջ լաչկած, մեր հարսներուն չափ մատղշուկ կնիկ մը նոր ծնած պիլիկ մը Ե կը խանձրէ, ինչպէս գիտեմ թէ կ'ընեն երկինքէն բերուած բոլոր տղոց մայրերը, ու ինչպէս կը պոռայ արգէն, ժամէն դուրս Ե Աւետար:

«Եւանգրեցիցի, պլլեցուցիցի, աւետիս», Ե Մուրբիցի մէջ պաղկեցուցիցի, աւետիս... Ե Ասուում աս օտըն Ե՛ն պահէ, աւետիս» Ե Ե՛ն պահողիցի Ասուում պահէ աւետիս...»

դունէ գուռ, հաւաքելու համար աղքատներուն բաշխելիք նուէր, հաց, ձէթ, ձաւար, պանիր Շուն մը, ոչ մեծ, ոչ պղտիկ, դունչին անուշիկ, մանուկի ժպիտ: Իշուկ մը, ցուրկը Թաղուած մուրքի յարդին: Տգեղ մեծ փորով կոպեր: Հարս-

նուկը, մէկ աչքը տղուն, մերկ, իրաւ պէ-
պէք մը, հասակովը հարուստի տունէն իմ
Միւս աչքը մարդու մը, գեղացի պապա,
քիչիկ մը տրուում, ան ալ ծունկի մտուր-
քի եղբին: Ու պոչով աստղը, ձեռքի չափ
խոշոր, մութին ծոցէն կախ որ լոյսին մէջը
իր սյաքներուն կը շարժի կարծես:

Մամայիս դիրկէն, կը նայիմ այս ամէ-
նուն ու չեմ կշտանար: Բազաքը, ճամբան:
Զիւնը: Դուրսը թքնն կը ստոխ: Հոս ար-
քայութիւն:

— Մա՛յր սուրբ . . .

Կը ցնցուիմ, պզտիկ իմ թաթիկները
պրկելու իսկ վախնալով:

Հսես, հալած կրակ է այդ ձայնը որ կը
քայէ իմ միսերուն վրայէն, ու կը զարմա-
նամ որ չայբիբ:

Հսես, արգար եղն է հարուստի սեղան-
ներուն ուրկի՛ կը փոխուի, կը փոխադրուի
անոնց հացերուն:

Իմ բոլոր մարմինովս կը մտնեմ այդ
ձայնին մէջ, դողալէն, մտէլէն, այրելէն
բայց գինովի պէս երջանիկ:

— Ի՞նչ ունիս,

Մայրս է, հաւանաբար զգալով իր վի-
զին վրայ դողը իմ բազուկներուն:

Զեմ պատասխաներ, քանի որ չեմ գի-
տեր թէ ինչ ունիմ:

Բայց իմ նայուածքը փակած, պաղած
է մարդոց խումբին, «օսիկ» շապիկներուն
մէջ, մեծ խորանին առջև, կոնսակին բաց
գիրքի մը դիմաց: Կիսաբոլոր: Կը պոսան
ու գլուխ կը թօթուեն: Մէկը, որուն բե-
րանը ինծի է դարձած, կը բանայ եղանակը:
Ուրիշներ կը հասնին ետևէն:

— Ի՞նչու կը պոսան, մամա: Ի՞նչ
կ'ընեն այդ մարդերը:

— Կը կարդան, տղաս: Դուն ալ մեծ-
նաս, կարդացուկ ըլլաս, մամադ զայ մտիկ
ընէ:

Բառերը չեն հասնիր ինծի:

— Մա՛յր սուրբ . . .

Շատ ամուր բռնած եմ ճմայր սուրբսը,
որ կուզայ, կը թօթուէ շիւս, կ'անցնի. մեծ
ալիքի մը նման ու նորէն կուզայ: Կրա՛կէ
օրոր: Ամէն անգամուն, քիչ մը աւելի սեղմ,
բազուկներս կը փաթթեմ վիզը մամայիս:

Կրակ է, արգար եղ է, մաս պատա-
բաք, այդ եղանակը:

— Մա՛յր սուրբ . . .

Տիրացուները: Կուճուկ Թորոսը որուն
երեսին կէսը բերան է լման: Նտիս՝ բոլոր
գլուխները: Կը գոռան ամէնք:

Դողը կը սաստիանայ, գտնելով ակ-
ուսներս: Պիտի լամ բայց կը վախնամ: Կը
մօխմ կրակիլն մէջ:

— Մամա .

— Հօ՛ւ, ձագուկս:

— Ո՞վ է մայր սուրբը,

Կը փսփսամ քան թէ կը խօսիմ, անոր
ականջին, բառերը հազու բերելով քովքովի:

— Աստուած պապային մայրն է: տղաս:

Զեմ հասկցած: Ու նորէն ծռելով,
հեքի պէս,

— Ո՞ւր է:

Խնդալէն, ծոցին աւելի ուժով սեղ-
մելէն, գլուխս կը շտկէ դէպի խորանը:
Նկա՛րը: Մսուրքի առջին կնիկը ցոյց տա-
լով,

— Պիլիկը կը փաթթէ, տեսա՞ր:

— Տեսայ:

— Ան է Աստուած պապային մաման:

— Ատ պտի՞ր:

— Սուրբ է, տղաս:

— Սուրբը ի՞նչ է:

Մայրս կը համբուրէ բերանս:

— Ինչո՞ւ կուլայ:

— Ո՞վ:

— Աստուած պապային մաման:

— Բեզի անանկ կուզայ, տղաս:

Բայց ձայնը կ'ողողէ հիմա: Կանթեղ-
ներուն լեզուներն ալ բաժին կ'առնեն այդ
ամէնուն մէջ, քանի որ կը շարժին: Ու
հեռուի պատուհանի մը վրայ ձիւնը հազար
գոյներով կերպար կը կը հրւտէ:

Ու բազմութիւնը որ կը կրկնէ.

— Մայր սուրբ բարեխօսեա . . .

Ի՞նչ քաղցր էր իմ մամային ձայնը
այդ ամէնուն մէջ:

— Դուն ալ ըսէ, ձագուկս:

— Ի՞նչ ըսեմ:

— Մայր սուրբ, բարեխօսեա . . .

— Ինչո՞ւ:

— Որ քեզի պապուկ լաթ բերէ, ոտից
բերէ, շաքար բերէ . . .

Կը կեզիմ շրթներս յանկարծական
տրտութեամբ մը վերաւոր: Իմ չունեցած-
ներուս, իմ զրկանքներուս ցաւը, ստեղ
սեղ, կը զգամ որ կ'անցնի աչքերէս ան-

զին, գլուխիս ցոլին: Իմ հոգին կ'այրի զայրութիով մանուկին որ, այդքան բըւտտեթեամբ կը բացուի մէկէն հասկնալու կէն մեծ պէպէք կ'ունենան, տղաքը՝ երկու ձիով կառք, բերուած իրենց կաղանդ պապայէն . . . Գեղն ալ: Ուրիշներուն կռնակը՝ տաքուկ չուխայ, գրպանները շաքար ու չամիչ: Ի՞նչ ըրած է իմ խեղճ մամա, որ ասանկ պարապ գրպանով ժամ բերէ ինծի, առանց ոտիցի, առանց չուխայի:

Ու կուգայ արցունքը, շատ, ծանր, գրեթէ հեկեկանք:

Ինչ գիտնար իմ դժբախտ մայրը որ այդ րոպէին իմ աչքերէս իր սրբածը տղու արցունք մը էր, թէ մօրը ծոցէն իսկ մարդիկ երբեմն կը սկսին հասկնալ բանը որ անուն չունի . . . Ու անիկա կը համբուրէ իմ աչքերը, երկար, խանդով, քիչիկ մը արտում: Ու կը ծածկէ իր ծոցին իմ անճճ գլուխը, ինչպէս կը կանչեն զիս զրացիները, տարեկիցներս, հին խաթունները երբ սափորը կը գնեն իմ ձեռքը, ասղիւր քրուելու ջուր բերելու, հաւանաբար չհասկընալով ցից ու զոնչէն կըծուած այդ բարձունքը, նիհար ուսերուս վրան այնքան անտեղի և օտարոտի:

Ամբողջ այդ երգի ընթացքին, կրակը չի դադրի իմ մէջ: Կոտրած է իմ հոգին: Այս տարի ալ կուակս պիտի չմտնէ նոր լաթ, ոտքերուս՝ կօշիկ, քանի որ բերան չկրցայ բանալ, ամէնուն նման:

Մի հարցնէք, ձեռք գիշերուան այդ արարողութեալ միացեալ մասէն: Զաւանաբար ըրի միւս տղոց նման որոնք կը քնանան, իրենց մօր գրկին:

Բայց, ներեցէք ինծի որ, այդ օրէն կէս դար յետոյ հարցնեմ

— Ինչո՞ւ այդ մայր սուրբը, այսքան կանուխէն ինծի արժէր իմ առաջին արցունքը, հոգիի գիծէն:

* * *

Նորէն մեր ժամը: Տարիներ ետքը: Տաղաւար: Բայց սե՛ւ:

Ողորդ չինք օրհնած, զգեղն զուրս չիլլալ՝ արգելքին համար: Մեր այգիները

կը նային թուրքերու գեղերուն ուր ասորիւն» կը պատրաստեն:

Աստուածածնի իրիկուան ժամերգութիւն: Ուրիշ տարիներ, պարզուկ բան էր ան. ծեր կնիկներով, ծանօթ կոյրերով, ժամուն հաւատարիմ քանի մը կոյս-աղջիկներով: Այդ օրը՝ ծո՛վ էր բազմութիւր:

Մեծ տղայ մըն եմ:

Գիտեմ որ մեզի շատ մօտիկ Ստամպուլին մէջ իմ եղբայրներուն ու հայրերուն արիւնը կը վազէ ջուրի պէս, «վասն ծովացեալ մեղաց մեռոց», ինչպէս սորվեր է պատկերել մեր տէրտէրը, հաւանաբար մեր հին պատմիչներուն պէս, ուր ես ալ կարգացեր եմ այդ բառերը: Բայց չեմ ալ հասկեցած աղէկ մը: Ո՞րն աւելի մեղք էր: Մորթիլը թէ մորթուիլը: Տղո՛ւ հարցում, որուն պատասխանը չեն տար տակաւին հիմա, իմ ճերմակ մազերը:

Գիտեմ թէ մեր այգիներուն վարօքը, թուրքերու գեղերուն մէջ, մարդիկ, ապահովարար արդարեմը, զանազ, տապար, կացին կը սրցնեն մղկիթներու հրապարակին ու մատաղ ձիթնիներու վրայ, փորձը կ'ընեն թեւր թոցնելու, գլուխ կարելու, փորեք ձեղքելու:

Գիտեմ թէ մեր գեղը հասող ճամբաներուն վրայ, սեւագեւստ մարդոց խումբեր կ'երթան ու կուգան: Ու բլուրէ բլուր փողերուն կարմիր, արիւնոտ ձայնը, ծիրանի քօտիի մը պէս, կամար կը կապէ:

Ու գիտեմք որ, անոնց ետեւէն, անոնց վրայէն՝ մեր բարի, արդար, օրը հինգ աղջիկք երբք զանց չըրած էր արացիները, մութիւն թեւեղով ճամբայ կը բանան, գեղ բարձրանալու, մարդ կըքրեցելու:

Աստուածածնի Չորեքշաբթի զիչերն է որ կը սկսի:

Մեր ժամը, ԵԱՌՐԱՄԵՑ ՂԱՏԱՍԱՍԱՅԻՃ: Նաւը՝ անագին ժամուն, զոյգ պահաւորանները, բակերը, պարտէզները, երկու զպրօցները լեցուեր, յորգեր էին շատոնց: Բոլորն ալ կիններ, հարսներ, մանուկներ: Այրերը, մեծերը, երիտասարդները տուներուն ներսը, իրենց կացիներուն, բահերուն գլխուն:

Ու մտքս կուգայ Ծնունդի Տօնին ուսկի զիչերը, ինչպէս պատմեցի: Պակաս է

մամաս, քաղաքը, գործին: Իր եռացող ջու-
րի գուռին վրայ, ցորեկը, անիկա տեսա՛ւ
իր ձագուկը, հեռու գեղին մէջ, որ կը պա-
տրաստուի «Մա՛ր սուրբ» երգելու:

Ամառնային շոգ է իրկուներ: Բայց ան-
ընչելի՛ նոր բանով մը, զարմանալի որ-
քան անաւոր: Չարաշուք, չարագուշակ հոտ
մըն է ատիկա, գեղին մէջ, իր պատճառած
մահերովը մեծ սարսփի տէր: Տարին քանի
հատ պղտիկ կը թաղենք, ածխացած անկէ,
անղբուշ մօր մը սխալին համար:

Ու հոռը կը պտտի, կը սաւառնի մեր
վրայ: Կը զգանք, իրարու փակած միսե-
րուն վրայ, քրտինքի մը պէս որ կսկիծ
կուտայ: Բոլոր հարսները, անխտիր, տըրտ-
մութեամբ մը՝ զոր այսօր միայն կը հաս-
կընամ, կը մտնեն պահարան: Շարքով՝ թի-
թեղները «վառող զուրին», ինչպէս կ'ըսեն
թուրքերը, կը սպասեն մեզի: Հանուած են
ժամուն բոլորը ըմպանակները, սկիհները,
կոնքերը: Շատեր մէյմէկ բաժակ, զգուշու-
թեամբ, կը տանին իրենց հետ: Ու ժամուն
գաւթին բացուած են բերանները ձէթի մեծ
գուրբերուն, որոնց մէջ ինչող մը կը խեղ-
զուի:

Կիները իրենց մագերը, զգեստները:
կուրծքերը կը շփեն քարիւղով, ինչպէս
ձէթով: Ո՛չ ոք՝ որ դժկամակի:

Տղաքս, մաքրուած, հաղորդուած, կը
հսկենք պղտիկներուն: Խորաններու առջին
ուժը քահանայ կէտորէն ի վեր, կը հաղոր-
դեն բոլոր ժողովուրդը: Ամէն հասուկ աղ-
ջիկ, ամէն նոր հարս իրաւունք ունի կծիկ
մը բամպակի ե գաւաթ մը քարիւղի:

Վա՛խ:

Հիմա չեմ կրնար ճշգրի թէ ինչ կը
զգայի այդ անաւոր իրկուներ երբ քարիւղին
բարակ այրուցքը, քրտինքին ու արցուն-
քին մէջէն կը գտնէր իմ հրեանները: Ինծի
այնպէս կուգար որ, «կրակին շապիկը» հա-
գած, արդէն ձամբայ ենք, այս բոլորը մի-
ստին, ղէպի հասուծոյ արջասութիւնը:
Երկինքի ճամբով՝ Ի՛նչ գիտնայի, այդ օ-
րերուն, թէ պիտի դրուէր այդ ձամբան,
իմ առջեւ, աւելի իրա՛ւ:

Տէրտէրները աւարտած են իրենց պաշ-
տօնը:

Ձուսպ, դաժան, ծանր լուսթիւն:
Ծծկեր մանուկներէն գատ ոչ ոք որ
բերանը բանայ:

— Հա՛յր մեր որ յերկինս ես...:

Քանի մը հազարը անցնող այդ բազ-
մութիւնը քար կը կտրի: Ու «խոնարհե-
ցա»: Մեսեղիցի:

Արեւ մեռած է արեւմուտքէն ալ ան-
զին: Պատուհանները սև պատասնքի պէս:
Երկու կանթեղ մէկը գաւիթէն, միւսը ա-
ւազ խորանէն: Ու զոյգ մտերը որոնք ժա-
մազիբքին երկու քովերը կը հսկեն:

.

— Մա՛ր սուրբ, սքանչելի լուսոյն...:

Հիմա ջուրի պէս զոց գիտեմ քարոյը:
Ու կը թաւալի սրբաբան աղօթքը, նո-
րէն բերանները ամբողջ ժողովուրդին: Քա-
րիւղին հոտը տակաւ կը թանձրանայ, կը
փակչի մեր շնչած օդին ու կ'այրէ մեր քի-
թը, աչքերը, ձայնը: Կիները կը պարպեն
իրենց մագերուն՝ պահեստի բաժակները:
Բամպակին կծիկները կը պտտին պղտիկնե-
րուն մէջ, ձեռքէ ձեռք: Պահ ընդ պահ,
մեզի կը թուի լսել շեփորներուն արձա-
գանգը, փշրուող սուրի մը շեղբերուն նը-
ման:

Բայց աղօթքը, խոր, տարբեր, իրաւ,
պահէն ալ վեր, մեզմէ ալ վեր, որ կը յոր-
դի, կը փրփրի: Որ մեր մարմինէն փրթած,
բայց անկէ ազատ, անկէ մաքուր, անկէ
թեթեւ պտթկու՛մ մըն է դէպի վեր: Մե-
ծերը ու պղտիկները առնուած են այդ «ա-
լիքին» մէջ:

— Զի լուեցիցն պատերազմու՛մ,
Դադարեցիցն յարձակմու՛մ թեմա՛ւ
ես,
Տճկեցի սէր եւ արդարութիւն
ի յերկրի...
Աղայեմք...

Ու չկար մէկը, այդ կնիկներուն մէջ
որ չհասկնար սա բառերով ուղուածը, ին-
քը իրեն, առանց մէկու մը միջնորդու-
թեան ու առանց այրը ճանչնալու մեր գի-
րերէն:

Շեփո՛րը, իր երկաթին մէջէն, իր ար-
ձագայք այս պաղատանքին: Հեռուներէն:
Այն ատեն հարցուցի ես ինծի:

— Ի՞նչ է մեղքը սա կնիկներուն, սա
պղտիկներուն:

Ո՛չ ոք, այդ պահուն, որ պատասխան
տար:

Ժամուռն գանձատուները թաղուելու գացած մեր հին պատմիչները ներկայացան միտքիս, երբ կը փռէին մեր մեղքերը, մեր առջին, բացատրելու համար անհուն շինատանին սպառսպուռ կործանումը, աւարքներուն իբր քառութիւն մեր իշխաններուն, թագաւորներուն: Հո՞ս: Ի՞մ առջև էր իմ ժողովուրդը: Որ օտարին յարդի շիւղին իսկ աչքը չուներ, յորթուելու արժան գառնալու համար: Ես կը ճանչնամ բոլորը, հօրով ու մօրով: Այդ մարդերը իրենց արտին ու պարտեզին, օրուայ հացին ու գաւաւկներուն հողէն անդին ուրիշ մտածում, ախորժակ չունեցան: Անոնք առ շախարհէն մէկ բան միայն հասկցան, — աշխատանքն էր ատիկա: Ու չունեցան պարտք՝ իրենց հողիէն անդին: Բանեցան: Դատեցան որպէսզի տան թագաւորին, բռնաւորին, վաշխառուին: Տուին անոր որ ուզեց: Ու տուին իրեն չունեցածէն: Անոնցմէ շատերուն տունը չարաթնեցով հացը պակսեցաւ: Բայց սեղան չեկաւ անարգար, ամբարշտ վաստակը: որ քրտինքի ճամբով չհասնէր իրենց:

Ու կը հարցնեմ

— Ի՞նչ ենք ըրած, այսպէս այրուելու համար ողջ ողջ:

Ու պատասխանը կուտայ աղօթքը

— «Ընդունիլ յարձալութիւն երկնից», որ բառ մը չէ երբ կը սաւառնի իբր ձայնի շղարջ մը մեր վերեւ: Մեզի կը թուի տեսնել այդ պատուելիւ երկինքներուն, կասկապուտ ապարանքի մը պատերուն նման, երկուքի: Աստուծոյ մայրը, ու զաւակը զիրկին: Մէկը կ'ըսէ: Ուրիշներ կը կրկնեն: Կան որ կը տեսնեն: Ուրիշներ՝ որ չեն տեսած: Բայց բոլորին համար այ՛ իրական՝ այդ երկինքը: Մեր պատմութիւնն էր որ կուտար մեզի այդ վստահութիւնը:

Քարոզը աւարտած է:

Հաւթիւնը կրկին, որ քար կը դառնայ, մեր հողիներուն պէս:

Ձեմ պատմեր հիմա թէ ինչպէս լուսցուցինք այդ գիշերը:

Կը մտնեմ թեւ կոյր աղջկան որ տեսեր էր Աստուծոյ մայրը, տուն առաջնորդելու: Դրացիներ ենք: «Մաղիկդէն առաջ, լոյսի պէս աղուոր էին անոր աչքերը: Կը հարցնեմ.

— Գտի՞՞կ էր:

— Ո՞վ:

— Մայր սուրբը:

— Ձեռքը դէմ բերաւ:

Ձեմ կասկածիր ատոր: Ես ալ պոռացեր էի անոր

— «Աղաչեա վասն մեր զառ ի քէն զմարմնացեալն Աստուած . . . »

Բայց կը կրկնեմ

— «Կը խանձէր . . . »

Ձի պատասխաներ:

Կը յանձնեմ զայն անդամաւորի իր մեծ մօրը ու զլուխ առած կը քաշուիմ այդիները:

Հարանութիւնն է անոնց: Ձեմ խօսիր թէ ինչ զգացումներ կը պտտին իմ մարմինին ամէն մէկ մասին:

Նայուածքիս առջև է վայրանկարը, արքայութեան չափ աղուոր. զո՞րք՝ իմ պապերու: Որոնք շիներ են սա ձիթաստանները, թթնստանները, այգեստանները, ճամբաները, նետեր՝ մեծ լեռան ոտքին, տուններուն ժամ տեղող կամարը ու ծաղկեցուցեր սա ամայքները:

Անշուշտ, այդ ամէնքը զօրաւոր մեղքեր՝ որպէսզի մորթուէին հողինակները:

Աստուծոյ մայրը այդ տարին միջամտող, ինչո՞ւ մատը չչարժեց քոսն տարի վերջ, երբ նոյն այդ օրերուն, իր տօնին մօտիկ, այդ ժամը նորէն լեցուեցաւ նոյն պայմաններու մէջ, նոյն բազմութիւնով: Հաւանաբար նորէն ուղեցին իր «բարեխօս սուրբիւր» ու սպասեցին:

Յուսահատ, անոնք պիտի ձգէին ամէն բան, ինչաւու համար անապատներու ընդերքը մինչև:

Յ. ՕՇԱԿԱՆ

* * *

Աստու կանուխ, արեւէն առաջ, կիւները, իւղով թաթխուած կ'ուղղուին տուն: Ամէն մարդ զլուխն է իր ընտանիքին: Ես մէկը չունեմ:



ԲԵՆԵԱՍԻՐԱԿԵՆ

ՀՆԴԵԻՐՈՊԱԿԱՆ ԿՐՕՆԸ

(Շարահանութիւն Փետրուարի թիւին)

III

Իր բնութեամբ և նոյնիսկ այն պայմաններով որոնց մէջ է այժմ, լեզուաբանութիւնը, շատ ընդհանուր ծանօթոյքներ միայն կրնայ աւանդել մեզի: Բայց ամբողջացնելու համար տեսութիւնը, հարկ է որ ցուցնենք հոս քանի մը ժխտական իրողութիւններ ևս, որոնք կարեւոր են, և թերևս նշանակալի:

Ամէն բանէ առաջ չկայ եզր մը որ նշանակէ, պաշտամունքի տեղի մը, պաշտամունքի ծառայող գործիքի մը, մէկ բառով՝ զոհի մը նմանող բան մը: — Հնդեւրոպական բառ մը կայ որ կը նշանակէ «զոհել», սանսկրիտերէն՝ yajati, yajate, զննեանքէն՝ yajate «կը զոհէ»: Բայց այս եզրը հնդեւրոպական բարբառին սահմաններէն անդին չանցնիր բնաւ. միակ եզրը որ ուրիշ լեզուի մը մէջ կը գտնուի, և որ կրնայ մտնեցնել ատոր, յունարէն՝ ἄζωμαι, ἄζω-ն է անիկա. բայց նախ անոր ստուգաբանութիւնը յայտնի չէ. կարելի է միայն որ սանսկրիտերէն yaja-ն ձեւակազմէ նոյնը ըլլալու նարէն ἄζω-ին հետ. բայց սանիկա հաւանական իսկ չէ, յատկաբանական պատճառներով նոյն իսկ, որով մանրամասնութեանը մէջ մտնելու տեղը չէ հոս. գարով նշանակութեան, որ աւելի կարեւոր է անշուշտ, եթէ մերձեցումը արժէ իսկ, բան մը չապացուցանուած, վասն զի յունարէն ἄζωμαι բառը զոհի սչ մէկ գործողութեան հետ կապ չունի. աւելի կրօնական երկհեղածութեան, պաշտօնութեան զգացում մը կը ցուցնէ, և առ ի չզոյժէ երրորդ լեզուի մը որ թոյլ տայ որոշողութիւն մը ընել հնդեւրոպական «զոհելու» և յունարէն՝ «կրօնական երկհեղ ունենալու» միջեւ, կարելի չէ բան մը ըսել հնդեւրոպական իմաստին մասին: Հաւանական է որ լատիներէն sacer, sancio, sanctus իրականութեան մէջ յունարէն ἄζω բառին ազգական ըլլալ, իմաստները համաձայն ին իրարու. և լատիներէն c և յունարէն γ առաերուն միջեւ եղած տարբերութիւնը անբացատրելի չէ:

Այս ըսել չէ թէ sacré-ին գաղափարը,

որ կրօնական բաներու մէջ հիմնական գաղափարն է, շարտայայտուի որ հնդեւրոպերէնին մէջ. լեզուագիտական տեսակետով զայն ցուցնելու համար միակ համապատասխանութիւն մը կայ, և այդ համապատասխանութիւնը կը տարածուի լեզուաբանական շատ նեղ կարուածի մը մէջ միայն. պալթիկերէնը ունի լիթուաներէն szventas-ը, սլաւերէնը ունի հին սլաւերէն svetu (ուսերէն svjat), իրաներէնը ունի զննտերէն spento-ն. եղածը վերջապէս բառ մըն է որ պալթիկերէնի, սլաւերէնի և իրաներէնի կողմէ կազմուած պզտիկ կալուածի մը մէջ սահմանափակուած էր. սախկը կը յիշեցնէ սլաւերէն bog-ը պարսկերէն бага-ին քով: Ուսմք կը մերձեցնեն նաև զարձեալ «զոհ»ի գերմաներէն անուն մը, գոթերէն hunsel, բայց քայտարու թիւններու առջարկուած են, ու իմաստը նոյնը չի մնար:

Ասիկա բնաւ ըսել չէ նոյնպէս թէ գոնէ ժամանակագրապէս չկային կրօնական պաշտամունքներ ունեցող մարդիկ: Բայց ոչ մէկ լաւ հաստատուած լեզուաբանական համապատասխանութիւն չի ցոյց տար անոր հետքը: Վետայական պրահմանքը յաճախ մերձեցուած է հոռովեական Ֆլամինիս. բայց ընդունելով հանդերձ այդ մեղմուցումը, որ ակներև չէր, այնուամենայնիւ բառը սանսկրիտերէնի և լատիներէնի մէջ միայն կը գտնուի: Խնդրը թերևս մէկուն մասին է լատիներէնի եւ խոսալօ-կեղտերէնի միջեւ եղած կրօնական եզրերու այն համապատասխանութիւններէն զոր Մ. Վանտրիէսը յայտնաբերած է նշանաւոր կերպով: Իրաւ է թէ ապահով մերձեցում մը կայ, բայց այդ մերձեցումին հայթայթած բառը կրօնական որոշ պաշտամունքի մը բառը չէ ըսու. բաց ասոր ան կը գտնուի միայն արևմտեան արարեաներուն մէջ. լատիներէն uates, մարգարէ, «գուշակ», կուուսերէն՝ οὐδέτερος «գուշակներ» թարգմանուած է յունարէն μάντις, իրանտերէն ǰāith «պուէտ», գոթերէն words «այսահար, միջնեցած», հին բարձր գերմաներէն wuot «կատաղութիւն» (գեր. wuth), հին իսլանտերէն՝ odr «բանաստեղծութիւն» (որմէ կ'ածանցեն Edda). այդ բառին նշանակած անձնագործութիւնը անշուշտ կրօնական նկարագիր մը ունի, բայց բուն իսկ քահանայ մը չէ ան, այլ ներշնչեալ մը, գուշակ մը:

Ուրեմն պաշտամունքի վայր, զոհ, և ոչ ալ քահանայ, նշանակող ոչ մէկ ապահով բառեր չկան: Ասիկա զիրար կը բացատրուի երբ մտածուի թէ հնդեւրոպերէ-

նէն միայն ընդհանուր եղբեր ձեռք բերուած են, եղբեր՝ որոնք ամբողջ կալուածի վրայ հասարակաց գործածութեան մէջ էին: Արդ, քաղաքակրթութեան խոնարհ աստիճաններուն վրայ եղած մարդուն պաշտամունքը ընպէս ստոհի մը պաշտամունքն է. ստոհմը ունի պաշտամունքի իր վայրերը, իր զոհերը և կրօնաորոնքը, որոնք մի միայն իրեն յատուկ են: Հասարակաց եղբրու պակասը, կը մատնանշէ հասարակաց հաստատութեանց չլինելը. և ասիկա քիչ կարելորութիւն ունեցող եղբակացութիւն մը է: Ոչինչ աւելի մասնաւոր է քան ստորին քաղաքակրթութիւն մը ունեցող ժողովուրդի մը պաշտամունքը:

Այ կը հասկնուի թէ ինչո՞ւ հնդեւրոպական մասնաւոր աստուծոյ անուն մը գոյութիւն չունի. փնտուել աստուծոյ մը անունը հնդեւրոպիկներէն մէջ՝ ենթադրել է պաշտամունք մը որ հասարակաց ըլլայ այն ժողովուրդներուն, որոնց լեզուն հնդեւրոպերէն կը կոչուի. այս ենթադրութիւնը ի յառաջագունէ շատ ճշգրտանման է, և եթէ ըլլայ իսկ՝ չի ճշմարտորոշ Շաստ աշխատանք թափած են Հնդկաստանի մէջ գտնել կարենայու համար հելլէն աստուածներ, և Յունաստանի մէջ հինտու աստուածներ, և Յուն մէջ արգիւնքի են յանգած: Առաջարկուած բոլոր մերձեցումները կ'ընդհարին ձայնարանական համապատասխանութեանց խիստ որէնքներու, և լեզուաբաններէն անոնք որ էր փորձէին մերձեցումներէն ամենէն քիչ անհաւանականները փրկել, ի վերջոյ խոստովանած են թէ աստուածներու անուններուն ձայնարանութիւնը որոշ բառերու հնչարանութեան նման է, կամ տեղի ունեցած են պատահանքի զոր կարելի է մանրամասնորէն բացատրել: Ինտրան՝ Հնդկաստանի յատուկ է, Ապոլոն՝ Յունաստանի, Mars՝ Իտալիոյ, և այլն:

Լեզուաբանութիւնը համեմատական դիցաբանութեան գրեթէ ոչ մէկ օգտագործելի իրողութիւն կը հայթայթէ, և այն պատճառները զորս կըցած են ունենալ 1850ի ստեղծները, և զորս Մարք Միւլլէրի տաղանդը՝ լայնօրէն ծաւալած է, այսօր այլ ևս ոչ մէկ ձեւաճախ մարդու վրայ չեն ազդել: Կարելի է ունենալ համեմատական դիցաբանութիւն մը, բայց անիկա չի կըրնար հիմնուիլ լեզուաբանութեան վրայ, վասն զի համեմատական քերականութիւնը ընդհանուր եղբրը միայն կը հայթայթէ, իսկ պաշտամունքները՝ մասնաւոր պաշտամունքներ չեն:

IV

Կայ սակայն մեծ իրողութիւն մը որով չի կրնար չհաւաքագուել լեզուաբանութիւնը: Եւրոպայի նախապատմական հաստատութիւնները գրեթէ ոչ մէկ կուռք չեն յայտնաբերած, ամէն ուր որ ու է վկայութիւն գտնուած է Հնդեւրոպական թուականի կամ քիչ յառաջացած քաղաքակրթութեան վիճակի մէջ եղած ժողովուրդներու մասին, այդ վկայութիւնները կը մասնանշեն անձնաւոր աստուածներու անգոյութիւնը: Հնդեւրոպական յատուկ անունները համաձայն են այդ հաստատումներուն հետ. անիկա ցոյց չտար որ մեծ կարելորութիւն ընծայուած ըլլայ անձնաւոր աստուածներու. հնդեւրոպական անձնանունները բարբութիւններ են երկու եղբերէ, որոնք կը մատնանշեն կարգ մը յատուկութիւններ և ոչ թէ անձնաւոր աստուածներու անանցներ. կրնան կոչուիլ «Բարեհամբաւեալ», սանտ, կրտսերէն՝ Sucravas-, զեւտերէն՝ Husrava-, յունարէն՝ Εὐχάρετος, Εὐχάρτος, բայց ընդհանրապէս չեն կոչուիր այս կամ այն աստուծոյն ծառան», ինչպէս է սեմական լեզուներուն մէջ: Անուններ այլ կան անշուշտ, ինչպէս Յունաստանի մէջ Απολλώνιος (Ապոլոնիոս) կամ կոլուաներու մէջ Esugenos (սեուս) Esus-էն), բայց աննշան թուով. ընթացիկ տրպարը ուրիշ է:

Ու ասիկա մեզ կ'առաջնորդէ կարեւոր նկատողութեան մը. մէկէ աւելի հնդեւրոպական լեզուներու հասարակաց եղող աստուածային անձնաւորութեանց անունները, անուններն են ստողութիւն, բնական երևոյթներու կամ այս կարգի բաներու:

Այս շարքին ամենազեղեցիկ օրինակը յիշուցեալ արգէն. սանսկրիտերէն՝ Dyauh, pitṛ. և ան, յունարէն՝ Ζεύςը, լատիներէն՝ Juppiter-ը. մէկէ աւելի լեզուներու հասարակաց Աստուծոյ մը անունն է ան, վասն զի լուսաւոր երկնի պաշտելութիւնը կը գտնուի ամբողջ հնդեւրոպական կալուածին վրայ, ինչպէս կը վկայէ deivos բառը ինքնին: Միայն թէ կրնայ եղած ըլլայ որ այս անունը վերապահուած ըլլայ երկնքի՝ իրեւ աստուածային էակի, եւ նրթական երկինքը ուրիշ անուն մը ստացած ըլլայ. ասիկա աչքի կը զարնէ յունարէնի և լատիներէնի մէջ. կրնայ ըսուիլ հետեւաբար որ՝ այլ գրեթէ զգալի է թէ Zeus-ը կամ Juppiter-ը երկինքն է, զի այդ անունին մէջ հետզհետէ զգալի եղած է պարզ անձնաւոր

աստուած մը. բայց ասոնք ալ իսկպպէս հուովմէական են և յունական իրողութիւններ են և որոնք մինչև հնդեւրոպական դարաշրջանը չեն ելլեր:

Հոն, ուր որ հին կրօնը դեռ քիչ շատ ճշգրիտ վկայութիւններով կ'երեւի, լուսինն ու արեւը կ'երեւին աստուածացած և պաշտուած՝ իրենց անուան ներքեւ. ասիկա կը տեսնուի լիթուաներէնի մէջ ալ ԺՋԹ դարուն — յայտնի է թէ հեթանոսութիւնը երկար ատեն մնաց լիթուանացիներուն մէջ — ինչպէս վետայական Հնդկաստանի կամ Հին Յունաստանի մէջ: Եւ իրենց ընթացիկ անուան ներքեւ է որ այդ աստղերը աստուածացած են. այսպէս է արդարև հնդեւրոպական վիճակը. աստղերն ու բնական երևոյթները աստուածացած են, իրենց սովորական անուններուն ներքեւ:

Սլաւական մեծ Աստուածը Perunu քրտուամն է ու շանթը, և քրտուամ ու շանթ՝ բառերու իմաստը, տակաւին պահուած է նոյն իսկ սլաւերէնի մէջ. «շանթ»ը տակաւին piorun է այսօրուան բուսներէնին մէջ: Լիթուաներէնը քիչ մը տարբեր ձեւ ունի, Perkunas, միեւնոյն արժէքով սակայն: Եւ ասիկա կը լուսարանէ փոթորիկի՝ վետայական Աստուծոյ անունը, Parjanyah, վետայերէնին մէջ Parjanyk չունի «փոթորիկ» ի մաստը, ա՛լ աստուածային անձնաւորութիւն մըն է միայն. բայց սլաւերէնն ու լիթուաներէնը կը յայտնեն իմաստը բանին, որ նախապէս հասարակ անուն մը եղած է և ապա հետեւական զարգացումով մը վերածուած յատուկ անունի: Այս անունը յարաբերութիւն ունի per արմատին հետ որ կը նշանակէ «զարնել» . per տիպարի մը փոխանակումը perk-, perg-ի հետ՝ աչքառու ձեռով մը կը գտնուի հայերէն բայի մը մէջ, որուն կատարական է haurի և ներկան՝ «հարկանեմ» (հայերէն կ'ը ներկայացնէ հին ց.ն). կոկորդայինը կը գտնուի կեղտերէնին մէջ. իրլանտերէն orgim-ին մէջ «կ'սպաննեմ», զոր օրինակ: Հուսանականն է որ յունարէն Τριών, ի հունմ «ծով»ն էր, պարզապէս. կամ մօտէն կը յիշեցնէ իրլանտերէն triath-ը «ծով» (սեռ. trethan):

Ու լոկ բնական երևոյթներ չեն որ այսպէս աստուածացած են. հնդկական Գեդեւիկ օրինակ մը ցոյց կուտայ միեւնոյն կերպով աստուածացած ընկերային իրողութիւններ. Հնդկաստանի և Իրանի աստուածային անձնաւորութիւններէն կարեւորագոյններէն մին է Միթրան. արդ, Աւեգտայի մէջ ալ՝ midrō կը նշանակէ թէ՛ «զաշինք»

և թէ՛ Միթրա աստուածը. Հնդկաստանի մէջ իրերը քիչ մը նուազ յստակ են, բայց և այնպէս թափանցիկ. mitra-ն բարեկամն է, mitram-ը՝ բարեկամութիւնը. իրաներէնին հետ մերձեցում մը բաւական ցոյց կուտայ թէ ի սկզբան խնդիրը բարեկամութեան զգացումի մը մէջ չէ եղած, այլ բարեկամական դաշինքի մը, ինչպէս կը գործածեն որոշ քաղաքակրթութեան վիճակի մը հասած մարդիկ: Միթրան սքաշինքն է. այս բառը ազգական է սլաւերէն miru-ի որ կը նշանակէ «խաղաղութիւն» և սանկրիտ մեծ ընտանիքին մէջ mayate կը նշանակէ «կը փոխանակէ», լիթուաներէն՝ mainas՝ «փոխանակութիւն», լատիներէն՝ com-munis «հասարակաց», զոթերէն gamains (գերմ. ge-mein) «հասարակաց»: Աստուածայնացած գաշինքի ըմբռնումին մէջ, Միթրա՝ գաշինքին հատուցումը բերողն է. անիկա ուրեմն, ամէն բան կը տեսնէ, նոյն իսկ ինչ որ թաքուն է. ամենատես աչքն է ան. և որովհետեւ արեւը ինքն ալ երկնի աչքն է, ամէն ինչ տեսնող աչքը (Իրլանտերէնի մէջ՝ արեւին կեղտերէն անունը sul զարձած է այսպէս աչքին հասարակ անունը), Միթրան մերձեցում է արեւուն, ինչ որ զայն արեգակնային զիջազրոյց մը համարել տուած է. հակառակ ստուգաբանութեան ակնբեւութեան, որ կը մատնանշէ ընկերային աստուածայնացած իրողութիւն մը: Աստուծոյ ծագման իմաստը դեռ կը պահուի հնդկական աւանդական բանաձեւի մը մէջ, որ հետեւեալն է. — հիւրը՝ որուն կը մատուցուի սապղակաւորութեան կերակուրը, կ'ըսէ այդ կերակուրին՝ «քեզի կը նայիմ Միթրայի աչքով»: Ատոր մէջ է Միթրայի ամբողջ իմաստը, թէ՛ բարեկամական գաշինքը և թէ՛ անկէ յառաջ եկած նայումըը: Աւելորդ է բազմաթուել օրինակներ. արուածները բաւական են ի վեր հանելու համար հնդեւրոպական Աստուծոյ նշարագիրը. բնական կամ ընկերային իրողութեան մըն է որ վ'ընծայուի մասնաւոր կարեւորութիւն. Աստուած իրողութեան անունն տարրեր անուն մը չունի: Աստուած յատուկ անուն ունեցող անձ մը չէ, իրողութիւնն իսկ է ան. անոր իսկութիւնը, անոր ներքին ուժը: Որչափ որ լեզուաբանութիւնը կը ցուցնէ՝ հնդեւրոպական պաշտամունքը ինքնուրոյն է ակնհարու չէ որ ուղղուած է, այլ նոյնինքն բնական և ընկերային ուժերուն:

Թրգւմ. A. MEILLET
ԺԻՐԱՅԲ ՍՐԿ. Յ. ՈՍԿԱՆԵԱՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր Ք Ն Ն Ո Ի Թ Ե Ա Ն

Գ. ՍԱՓՐԱՆԱՍԱՅՐԱՍՏԵԱՆԻ

«ՀԱՅՈՑ ԶՆԱԳՈՑՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆ ԵՒ ԼԵԶՈՒՆ ԸՍՏ ՍԵՊԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ»

ԳՐԵՒՆ

(Շար. Փետրուաի Թիւնը)

Մասնաւորապէս Արշէս = Արտաշէս = Ռուսոյ նոյնացումը կարելի չէ ըսել թէ գիտական հիմունքի, որչափ ատեն լեզուաբանական օրէնքներու համաձայն չնկատուի:

Մասնաւոր կերպով կարելի էր դատել յիշեցնել թէ արգարեւ. Զնդրուդական ծագումով ոչ մէկ բառ ունի հայ լեզուն որ Բ կամ Ռ-ով սկսի. անպատճառ սկզբը Թարմատար տառ մը կը գայ: Զնաւաբար կարելի է ենթադրել թէ Բշէզ ալ անհնար այդ Թարմատարը, ռակայն նկատելի է որ սովորաբար այդ Թարմատարը ն-ն է և ոչ թէ ա-ը, ինչպէս Բռէզ > Բշէզ > Սրէս:

Իսկ Բշէզ < Բուշէզ = Ռուսա կամ Ռուսաշէ մեափոխութեանց համար ոչ մէկ արդարացուցիչ պատճառ չկայ: Գալով Արտաշէս բառին մէջ առ վանկին, անկումը ոչ մէկ օրէնքի կը հըպատարի և քմահաճալքով կարելի չէ այս լքումը: Գ. Սափրաստեան ինքն ալ Թերմատառ է իր մեկնաբանութեանց, շատ իբրևամբ:

Եւ ցաւալին այն է որ եթէ լեզուաբաններէն չընդունուին այս մեկնութիւնները, ինքնին կը փոխ այն շէնքը որ Գ. Սափրաստեան կառուցած է այնքան նարտարօրէն:

Գալով իր երկրորդ վարկածին, կարելի է համաձայնել իրեն հետ թէ ճեռու-Հոմովական ասանդովիւնը, Զին Գոսկարանը եւ մինչեւ այսօր մեծ չափով յատեւ արեւմտան գիտութիւնը ... չեն կրթացած ստեղծել կանգունիկ ղէպի արեւելք սքիւռուած փորրիկ մարական ցիղերն համեմատարար շատ աւելի մեծ Մաննայի Թագաւորութիւնն, որ անմիջապատէն սահմանակից էր թէ՛ Մայտիային եւ թէ՛ Ասորեստանին. յաճախ ծառայելով իր իւր-տոյիկի երկուրին միջեւ» (էջ 82):

Զուանական է որ երկուքը իբրևոր հետ շրջափռուած ըլլան, քանի որ մասնաւոր աշխարհագրական հանգիստութիւն մը կայ Մաննայի եւ Մարաստանի միջև: Սակայն քանի որ Գ. Սափրաստեան Մաննայի Թագաւորութեան պատմութիւնը ճշտօնիկ համաօտարար չեղաւայցնել անհնար կը համարէ (էջ 82), կարելի չէ գիտնալ թէ Մաննայի Թագաւորներուն մէջ Բսեքքես մը կար:

Միայն Մաննայի և իստոյիայի սերտ զբօնակցութեան զօրանքազօր փաստ մը տալու համար թերեւ Գ. Սափրաստեան կը ծանրանայ Դարեհ Ղլտաստի արձանագրութեան մէջ Գրաքար առնունքի իբր համապատասխան գիտուններէն ընդունուած վերոշանակակալ Հուլիակոսա, Մարիոսա, Ումակուիոսա անձնանուններն հետ Աշխատար այն անուններն նոյնացումը իր գիւտելի վրայ, ս-

բուն վրայ երկարօրէն կը խօսի (տե՛ս էջ 73-74), նախ ներկայացնելով բանուան յիշատակութիւններն մեր հին մտննագրութեան մէջ, և կը գտնէ թէ այս անունը յիշած է Խորենացի իբր հայր Տրդատի կնոջ՝ Աշխէն Թագուհիին. Նոյնպէս Խորենացի մը յիշէ ասոր մտ երկու անուններ, մին Դիմաքեսան Աշխարազ և միւսը Ղերուրնայ որդի Ափշուարի դպիր, և կ'ուզէ ասոնք ամէնը իբրբուն կցել ըսելով թէ արիչ կասովի կարող է լինել որ Հայոց Աշխարազը եւ Ասորիքի Ափշուարը թող-խած են միմեկոյն սկզբնական արդիւրէն և թէ ըստ ամենայն հաւանականութեան Խորենացի գիտակ էր այդ անձնանունի պատմական նշանակութեան, այլապէս նա պիտի չլնէր ուղղաբարական փորրիկ գաղափարները երկու մտերի միջեւ: Այս փաստ մէկն է շատերն՝ ապացուցանելու որ Խորենացին չէ ունեցած ձգտումը հայազնելու օտար անուններ և կապտիւրու օտար սիրարթութիւններ, ինչպէս ենթադրած են մի քարք Թեթեւ ստացուկէն օտար եւ հայ քանասերները» (էջ 74):

«Թեթեւ տեսակէն օտար եւ հայ քանսերներ» ղէմ ծառայող բանասէրը Գ. Սափրաստեան՝ պիտի վարանէր այսքան մոռնական ըլլալու, վասնզի ու է լուրջ բանասէր հայնական մանուկութեան վըրայ ստեղծուած Աշխարար անունին հետ նոյնացում մը պիտի չտեսնուէր և Աշխարարէն անցնէր Տրդատին կնոջ՝ Աշխէն Թագուհիին և յետոյ զայն շինել Դիմաքեսան (էջ 75), վասնզի ժամանակագրական խոչըր անշուշտով Խորենացի Դիմաքեսան Աշխարար մը յիշած է և յետոյ Դիմաքեսանը նոյնպէս խոչարիական Տարմակոսա քաղաքին հետ, հիմնուած անմիջակաւորէն յարակից մի քանի տեղանուններին նոյնպէս մեծաբան վրայ (էջ 75), որոնց որը արժէք մը առաւ կարելի չէ, վասնզի շատ զուրկին չէ վաստորէն ըսել տաւնց զօրաւոր փաստերու թէ Սարգսի յիշատակած Ուլկայան Խորենացիի յիշած Ուլկայան է, Սաճիքուրն՝ Չանգեղաւ, Չանգա, Չանգիլան, Թարնի՝ Տարեմէ կամ Տարիմէ, Կայալիան՝ Դայարէք կամ Դալանն է (էջ 75-76), երբ մանաւանդ անոնք լեզուաբանական օրէնքներով չեն ապացուցուած: Նոյնպէս մ.թ.քան բանասիրական ուղիղ ըմբռնում մը կ'ենթադրէր արեւոք ասանց ժամանակի անւըրբակները նկատի առնելու Աշխէն Թագուհի հայրը՝ նկատել Մաննայի Թագաւոր Արեւի սերունդէն և այս անունին բովանալուրում (I) տառադարձութիւնը համարել Աշխարազան (էջ 78): Խոչարովին ենթադրութեան վրայ հիմնուած՝ Աշխէն կ'ըլլայ՝ ըստ Գ. Սափրաստեանի՝ Դարմակիսա-Դիմաքեսան նախապետութիւնն է թէ Ման-

նական հին թագաորութենէն, առանց այս երկու տուներուն ցեղազգայան կապը բացատրելու, շայտ ուրիշ ինզիր էլ ըսելով (էջ 78), թէև առանկան Գաննապոլի ըսվանդակութեան վրայ հիմնուած կ'ըսէ թէ շայտ յոյժ շնոնկան ցանկին մէջ Դիմարքեան նահապետութեան ծիրազարութիւնը կը ներկայանէ մի բացառիկ պատկեր (էջ 79), վասնզի բացատրիկ մի քանի տոմերու պէս, սորք մէկէ աւելի ուսմեր ունին, Դիմաքեանս ներս ալ ունէին շորս ուսմեր, ինչ որ ապացոյց կը նկատէ անոնց հնութեան եւ ասով բաւարար պատճառներ ունենալ կը կարծէ Վաշխարազ (Ախշար) > Ախշարի) անմասնունը յատկացնել զլուստրապէս Դիմարքեան նահապետութեան եւ անոր յորս քանակաթմբիկն (էջ 81):

Այսպէս Գ. Սաֆրատեան կը ստեղծէ վարկած մը, որուն համաձայն Եփիմարքեանի տոմը (Սաղարոս Բ. ի Տարմակիտա, հաւանաբար բանակաթմբիկն մէկը) ուղարկի շուռադիք եւ Մաննիկի թագաւորներին, սերտուել կը յատկացուի դաշնակց կց մեր Թայտի նախաձեռնութիւն (էջ 81):

Սակայն այս բոլոր կառուցութեամբք այնքան բարդ, ինչն իր մէջ տակուս է, ինչպէս տեսնուածուս, եւ մանաւանդ կիսաքարի խնրոյն կամ Մաննիս-Մար շփոթութեան համար շատ զօրաւոր փաստ մը չ'ընծայեր:

Ներածութիւնը այսպէս կը ներկայացնէ բանաստեղծական տեսութիւն մը պատմական շրջանի մը մասին եւ իրականի մէջ նպատակ ունի — ինչպէս կ'ըսէ — ապացուցանել թէ Եսիրդունիէ իջնան Լուուպոի կառուցուածը Ռուս Գ. ի մահուան եւ Թայտի թագաւորութեան ակերցման մասին (էջ 83), հիմնուած շատ մը վարկածներու վրայ, որոնք իրապէս կը կարծախն քննութեան եւ գիտական աշխարհին հաւանութեան:

Ա. Մ Ս Ս

1. Հելլենական հին աւանդութիւնը. — Ներածութենէն յետոյ Գ. Սաֆրատեան, ինչպէս ծրարած էր, կը թորէ հելլենական հին աւանդութեան վերայ, ընդարձակ հատուածով մը որ կը զբաւէ իր գործին 54 էջերը (90-144):

Այս հատուածը ունի իր մէջ շանկան մասեր եւ եզրակացութիւններ, որոնց կարելի չէ համարուիլ եւ համաձայն չըլլալ, սակայն Գ. Սաֆրատեանի գործին ու առաջադրութեան նետ անոնց անշտութիւնը կը մնայ խնդրական, կամ շատ քիչ հասնալի, մանաւանդ կարգ մը պարագաներու:

Արտեստի քննադատի մը տեսութեամբ սկսած եւ Հ. Ղազար վրդ. Ինզինեանի, Հ. Յովսէփ վրդ. Գաթրընեանի եւ Մկրտիչ Էմինի ներբողով վերաբերած նախամուտ մը յետոյ, Գ. Սաֆրատեան քննութեան կ'առնէ շնոնկան աւանդութեան երթիւնը (էջ 93), ներկայացնելով տախկան եւ հելլենական արուեստը եւ կրօնական աւանդութիւնները իրենց ընդհանուր գիծերուն մէջ, մին զգաստ ու պարկեշտ, միւրը խնելչ ու խառնակ, ըստ իր գաղաղութեան (էջ 93-100),

նախապատուութիւն կու տայ Արեւելեանի եւ կը ձաղկէ մինչև վերջերը արեւմտեան գիտութեան ունեցած հիացումը դէպի Հելլէն պատմութիւնը եւ քաղաքակրթութիւնը (էջ 100-101), որ այլևս անցնային կը պատկանի:

Ի՞նչ հարկ այս բացատրութեանց, երբ ուղղակի կայ մը չկայ:

Նոյնպէս ինչի՞ ծառայել կուտած են երկար եւ շատերէ ծամծուած տեսութիւնները Լուսեթոսի մասին (տե՛ս էջ 101-104), երբ այդ հիւքազնագութիւնը ունէ հին ու նոր հայ պատմագիրի ազդիւր չէ ծառայած բացի միակ պարագայէ մը, որ Պ. Սաֆրատեանի ներբողած Թորենացին ունի, ան ալ կեցծ, վասնզի կը վերագրէ տողեր Լուսեթոսի որ անիկա չունի:

Մինևոյն վերագրուածութիւնը օւնիմ նաև այս հատուածին մէջ Լիգուրկոսի, Հեթոնոսի եւ այլ յոյն կարգ մը հեղինակներու վրայ գրածնեցուն համար, որոնք բնուս առնչութիւն չունին մեր Հայ պատմութեան հետ եւ ոչինչ հաստատելու կամ ժխտելու կը ծառայեն, նոյնպէս որ մէկ կերպով իր ինքնին շուռաքանութիւն մը կը բերեն շին Յունաստանի կառավարութեան եւ կազմակերպութեան մասին իր էջգրտ գիտողութիւնները, քաղուած անշուշտ Հին Յունաստանի պատմութիւնը խորագրուս ուսումնասիրող մեծ հեղինակութիւնները (էջ 107-114), որոնք կը ձգտին ապացուցանել թէ Հելլադայի շնորհակամ շրջանի պատմութիւնը չունի ուն գիտական արժէք (էջ 110), այլ պարզապէս կառուցած է քանաստեղծակերպ վիպասանները ազգային գոյն, ռոհ, զգացում եւ հումանիլիտեան մասնորոշիկն ներշնչելու. ծագումով, լիզումով, բարբիթով եւ աւանդութեամբ քոլորովին տարբեր ցեղերու:

Ինչորք էր փոխուէ երբ Հերոդոտոսի պատմութեան վրայ կը կեդրոնանայ Սաֆրատեան (սկսեալ էջ 114էն), վասնզի իրապէս Հերոդոտոս նկատուած է կարեւոր հեղինակութիւն մը եւ իր խոսքին տրուած է մեծ կշիռ, Հետևաբար Գ. Սաֆրատեան տեսութիւնները կ'արժէքաստուարեն եւ իր առաջադրութեան կը ծառայեն:

Գ. Սաֆրատեան Հերոդոտոսի իբր պատմագիր արժէքին եւ արժանահատութեան վրայ կը խօսի երկարորէն (էջ 114-140) եւ շատ մանրազնունի կերպով, ինչ որ հոս յեմ ուզեր առարկայ ընել իմ կողմէն քննութեան: Իր փաստագրութիւնները բոլորն ալ համոզիչ են եւ համարացումը օւնին գիտական աշխարհին, վասնզի անոնք առհասարակ կը յենուն գիտուններու տեսութեանց վրայ:

Հակառակ անոր որ Գ. Սաֆրատեան այս մասին մէջ քիչ մը չ'ապագանց մանրապատում եղած է եւ անիկ համարուս կերպով ալ կրնար տալ իր փաստագրութիւնները, իր ներթին հետ կապակցութիւնը այնքան սերտ է որ այս տարապայման ընդարձակութիւնը ներթի պէտք է համարենք երբ մանաւանդ նկատի ունենանք այն կարեւորութիւնը, որ արեւմտեան կարգ մը գիտուններ անհարկիօրէն ընծամած են Հերոդոտոսի, որուն գործին իսկական արժէքը Գ. Սաֆրատեան

խղճմտորէն ներկայացուցած է, և հաստատած է անոր կեղծիքը և սուտերը, ինչպէս նաև այն անհամաձայնութիւնները որոնք ճերան կու գան իր և սեպագրական արձանագրութեանց մէջը (տե՛ս մասնաւորապէս էջ 122 և 126-127)։ այնպէս որ թէև խիստ բառերով՝ սակայն ճշմարտութենէ հեռու չեն Գ. Սաֆրաստեանի սա երգակարծութիւնը թէ զինքի ճշմարտութիւնը սա է որ պատմութեան հայրը կառուցած է մի վիթխարի սուտ, մի մտացածով միտ՝ ճելլէնները չէ արթնցնելու համար ազգային վերութեան և հպարտութեան գաղափարը (էջ 128), բայց կարելի չէ Գ. Սաֆրաստեանի նետ համաձայն ըլլալ, նոյնիսկ իր գործը կարգաւով, ըստի համար թէ ճերմ ժամանակների մէջ, ԺԹ. գարու սիկրէնի ի փրկ, ոչ մի Արեւմտեան գիտական չէ համարմակած գիտակազմը ընել այս սուտասպելը (էջ 128), վասնզի, ինչպէս ինքն իսկ կը յիշէ, գտնուած են հեղինակներ [ինչպէս Ռիչլըրտսըն (էջ 120), Եսպոփր (էջ 130), Սէյա (էջ 131), որոնք նոյնիսկ սեպագրական յայտնագործութիւններէն առաջ, ԺԷ. գարու երկերով կէտէն սկսեալ, նշմարած են շերտորոտոր առասպելապատում մը ըլլալը։ Գ. Արշակ Սաֆրաստեանի գործին այս մասը, ըստ իմ տեսութեանս, եթէ բողոքովին նոր և անկիսկ գտնուի մը չէ, ինչպէս կը ներկայացնէ ինքը, սակայն ունի արժէք մը զոր ժխտել կարելի չէ։

Սակայն համաձայն նոյնիսկ իր տեսութեան՝ «Ճելլէնական մտանագործութիւնը, ի հարկէ իրաց առևալ ֆսնծոմնէն. Արիանոսի և այլ գրողների որոշ մասերին, կը բերէ մի շատ համեստ նպատակադիտութեան։ Արժէք ունի որոշ անուններ. թէև այլանպակ ծներով, զորտ սակայն մենք կարող ենք վերածել անոնց սկզբնական հարազատ մնչումներին՝ բանասիրական և պատմական բաղադատութիւններով։ Այլապէս հեղինակը անտարբերութիւնը աշխարհը որդազած է անործելի սուտերով, կեղծիքներով և ամենաարտառոց ստեղծագործութիւններով» (էջ 135)։

Այս երգակարծութեամբ արդէն կը կարծեմ թէ պէտք էր վերջ գտնել Գ. Սաֆրաստեանի քննութիւնը հեղինական հին և անտղութեան վրայ. սակայն Գ. Սաֆրաստեան զպաղտածն կը տեսնէ՝ ամի ակնարկ նետով Ամսգոնների առասպելին վրայ, իր ունի մի այլ երևույթ հեղինական երևակայութեան և պատմագրական մեթոտիւն, մինչ անիկա երբեք մասնաւորութիւն մը չէր ներկայացնել, այլ շարքին կամ ամբողջութեան մէկ օղակն էր, որուն վրայ ծանրանալու մասնաւոր պատճառ պէտք էր որ ունենար Գ. Սաֆրաստեան, եթէ իր գործը ստուարագրութեան չէր ուզեր ըսնել մի նոր էջերով և աւելորդ փաստերով, ուստի այն էջերու վրայ (136-139) չեմ խօսիր։ Գ. Սաֆրաստեան, զգրախտարար, էականը և կարևորը կ'անտեսէ, այսպէս կողմնակի ներթերու համար շեղումներ ընելով, երբ կան իր եզրակացութեանց և կրնամ ըսել նաև վճիռներուն՝ համոզելու համար ասելի կենսական նշանակութիւն ունեցող փաստարկութիւններ՝ որոնք շատ ասելի նտաբըրքական են և իր տեսութիւններուն հիմնաւորման կրնան նպաստել։

Այս վճիռներէն մէկն է այն յայտարարութիւնը որ «Վարդուիւնը կ'որակէ Արևմտեան գիտութեան ստուարագոյն մասին և Երեզ որս վերջին շրջանի հայ հետեւանների հոյշ» ին։

Մ. Խորենացիի սկզբնական գլուխները «կեղծիք» սուտ-գրասական փաստերով և հեղինակ կեղծիքների միջոցաւ (էջ 140), և կը վճռէ թէ այսով սպագրական գիտութիւնը կկած է հաստատելու ոչ միայն հայոց պատմագոր երկիրներ և հատաարտի պատմագորութիւնը, այլ և նախկանց գերակշիռ փառք և ոչ ոք, ստեղծագործական տաղանդն ու քաղաքական իմաստութիւնը», վճիռ որ սակայն կը կարօտի իրապէս լաւը փաստարկութիւններու և ապացուցումներու։

Գ. Սաֆրաստեան հեղինական հին և անտղութեան խախտու հիմն ապացուցանելու համար 50 էջեր (90-140) յառկացնելէ յետոյ, զարմանալի է որ Խորենացիի տեսութեան մասին ու է վատ չի ներկայացնել և ստուտով մը կ'ուզէ պարզել թէ «60 ստորուան հնագիտական յայտնութիւններն ինչ չարիով հաստատած կամ հերքած են հեղինական գրաւոր աւանդութիւնը» (էջ 140) և իր իսկ յայտարարութեամբ այսպիսի սկի չարիացնող բարդ և վիճելի խնդիրն է (էջ 140) համար ճորտ մասին արդէն գոյացած է մի ստուար գրակախութիւն ամէլ լիզուններով հազիւ կը յառկացնէ վտախ Երեզ էջեր (140-142), առաւով ամի համառօտ ուրեւազիծ և մատուցողական ցանկ՝ իրրն ուղեցոյց հետաքրքրուող ուսանողներին (էջ 140) վասնզի անհնարին է քայլ առ քայլ ընդգրկել գանգակ հնագիտական գիտութիւն և անոնց յաջորդող գիտական վիճարանութիւնները» (էջ 140), որոնք պէտք ալ չի կար ներկայացնելու, քանի որ ստոնք այնքան ծանօթ և հաստատուած իրողութիւններ են, որոնք անպարզեբերու մէջ ալ սեղ գտած են։

2. Հայտատան եւ ինի հեղինական աւանդութիւնը իր գործին ամենէն ընդարձակ մէկ մասն է և կը գրաւէ անոր 80 էջերը (146-236) և զրեթէ գործին ամենէն ալ չանկան բաժինը կը ներկայացնէ, արժանի ու չարութեան, վասնզի հիմնուած է վերական տուեսալներու վրայ։ Միայն թէ անիկա կը ներկայացնէ խմբարկութեան սուտակտով թերութիւն մը, վասնզի հոս այ Գ. Սաֆրաստեան կ'ըկնէ գարծ մը կ'ընէ և կ'ըկնէ իր խօսք, բառախ բառական երկարութիւն, հին ճելլէն անտղութեան ընդհանուր արժէքին վրայ, մինչ այլ մասերը եթէ էական էին իր գործին համար՝ պէտք էր որ արդէն ըսուած ըլլային առային հատուածին մէջ, ուր արդէն այս նիւթին շուրջ փաստեր կուտակուած էին։

Ա. ԱԼՊՅԱՃԵԱՆ

(Շարունակել)

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

ԱՄՍՕՐԵԱՅ ԼՈՒՐՐՈՒ

ՆՈՐՈԳՈՒԹԻՒՆ

Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՃԱՐԻ

Ս. Յարութեան Տաճարի մէջ կը շարունակուին ներքին ամբասցան աշխատանքները, Յաւնաց կարողիկոց ամենէն շատ վտանգուած մասը կը նկատուի Տաճարին. ա՛ն է որ ամենէն աւելի ենթարկուեցաւ ամբասցան գործողութեան, թէ՛ ներքին և թէ՛ դուրսն հակալական փայտէ որմամբն նեցուկներու մէջ առնուեցաւ: Ս. Յարութեան Տաճարի մեր և լատինաց բաժիններուն մէջ ամբասցան պէտք չէ տեսնուած: քացի մուտքին վերևի մեր պատուհաններէն և յարակից պատեհն որ արդէն իսկ երեք տարիներ առաջ խոշոր երկաթեայ յնարաններով բռնուած էր: Այսու հանդերձ նորագութեանց ամբողջ ծախքին պիտի մասնակցին երեք իրաւակից ազգեր, Հայք, Յոյք և Լատինք, հաւասար չափով:

— Ս. Յարութեան Տաճարի մեր Ս. Լուսաւորիի Եկեղեցիին նորագութիւնը (որ ունէ առնուութիւն չունի Տաճարի ընդհանուր ամբասցան գործին հետ) յառաջ կը տարուի զանազոյ բայց յարատեւ աշխատանքով: Կառավարութեան եւ նապոխտական վարչութեան հետ մեր ունեցած խնդիրները միանգամընդմիջու վերջացած են, հարթուած են բոլոր գծաւարութիւնները, այնպէս որ սակէ ետք դրծներ կը մանեն աւելի աւել ընթացքի մը մէջ: Յարջ նորոգուած է առաստաղը, մաքրուած են պատերը, քացուած և շտկուած են մուտքի երկու կողմի թևերը: Կը մնան երկու սեղաններու շինութեան, յատակի սալարկման, զմբէթի և պատկերներու նորոգութեան աշխատանքները:

Տ Օ Ն Ա Է Ա Ն Ք

Այս տարի, Զատիկան տօներու առիթով Ս. Երկիրը ուխտաւորութիւն չունեցաւ, տիրող քաղաքական կացութեան պատճառով: Ս. Յարութեան Տաճարի զոները, անցեալ տարուան պէս փակ մնացին հանրութեան առէն: Հոգեբարկաններուն միայն արտօնուած ըլլալով մուտքը, առանձինն կատարեցին Զատիկան արարողութիւնները, որոնք բնականաբար չունեցան ուրիշ տարրերբու մեծայաւք փայլը: — Այս տարի ևս, նախորդ տարուան պէս, Լուսամբնութեան խորհրդաւոր արարողութիւնը Ս. Յարութեան Տաճարի մէջ կատարելէն ետք՝ Ս. Գեորգմանէն ելած նուիրական լոյսը հանդիսեւ բերուեցաւ Ս. Յարութեան Եկեղեցիի բակին մէջ փոխանցուեցաւ Ժողովուր-

դին: Իսկ Զատիկն, փոխանակ Կերակի լուսնալու վերը երթալու Ս. Յարութիւն, ինչպէս էր սովորութիւն ցարդ, այս տարի Շարքի երկրորդին, ժամը 7ին զնաց Միարանութիւնը, գիշերները մինչև առտուան ժամը 8 կրակմարի օրէնք հաստատուած ըլլալուն պատճառով: Գիշերը անցուցին Ս. Յարութեան Տաճարին մէջ և ժամը 2ին սկսուեցաւ Զատիկան գիշերային պաշտամունքը: Ս. Պատարազը մատուցուեցաւ Քրիստոսի Ս. Գեորգմանին վրայ: Պատարազը եպիսկոպոսական զգեստոււորմամբ Տ. Գեորգ վարդ.: — Ս. Պատարազի աւարտումին Հոգեհանգստեան յատուկ պաշտամունք կատարուեցաւ Կրէտեան, Սելայոնքեան Գերզաստաններու և բոլոր Ս. Յարութեան Տաճարի նորագութեան գործին օտարազ ազգայնոց ննչեցանդերու համար: Այս կարգադրութիւնը եղած էր Լուսաւորի Տ. Թորգոմ Պատրիարքի կողմէ:

Զատիկի Բ. օրը մեծ հանդիսեւ պատարազեց Պատր. Տեղապահ Գեր. Տ. Մեարոզ Արքեպոս., որ և ջարդեց օրուան խորհուրդին մասին Յառաջ բերաւ Քրիստոսի յարութեան երեք զիխաւոր վկայութիւնները. ա) Նոյնինքն Քրիստոսին՝ որ քանիցս մարգարէացած էր թէ պիտի շարժուէր, խայտէր և երբոր օրը յարութիւն առնէր: Իր մարգարէութեան առաջին մասերը կատարուած էին առաւպէս: Վերջին մասն ալ պիտի կատարուէր անհրաժեշտաբար: բ) Վկայութիւնը Յիսուսի թշնամիներուն, հոռովայնցի զինուորներուն որոնք պահակ զրուած էին Քրիստոսի Գեորգմանին: Անոնք պահնաստեւ եղած էին զեպոքին և օտարափառք փախած ու պատմած զայն կրէից զխաւորներուն, որոնք զողորման կերծիքով ուղած էին խղճաթիւրէր: Նշարտութիւնը, բայց ստով իօզ, անուղղակի կերպով վկայած՝ զեպքին ստուգութեան: գ) Վերջապէս վկայութիւնը իրեններուն, Առաքեալներուն, որոնք ոչ միայն խոսքով և ջարդութեամբ այլ նաև ու մանաւանդ իրենց կեանքով վկայեցին թէ Քրիստոս յարեալ ոչ քոյնն կ'առնէր այն անաւոր հաւածանքները, անարգանքները և նոյն իսկ մահը որոնց ենթարկուեցան զրեթէ՛ առանց քայտառութեան բոլոր Առաքեալները: Այս երեք հիմնական վկայութիւններով հաստատեց թէ արարել Քրիստոս յարեալ է մեռելոց»: և այդ իրողութեանէն իսկ եզրակացոյց թէ մեռել ևս հանդերձեալ ենք յարութիւն առնելու: — Քարողէն ետք Սրբազան Հայրը ծանոյց թէ նոյն օր (Ապրիլ 10) սարկիցն էր երեսուցներ՝ Տ. Ս. Խորեն Ս. Կաթողիկոսի մահուան, ու հակիրճ քանի մը խօսքով ներքորը հիւսեց հանգուցեալ Հայրապետի և զԱյն անձար նանչեց ըլլալով մասնանչ Անոր մէջ տիպարը, արի, աշուսական և անիկանը Հովուապետի: — Ս. Պատարազը ընթացքին, ՎՀայր մեքանն առաջ կատարուեցաւ Հոգեհանգստեան պաշտօն Վհանչորը Հայրապետի համար: — Յաւասար Ս. Պատարազի տեղի ունեցան Թափօր Մարջ Տաճարի մէջ: Վարդապետը շուրջապահեալ արթց մասունքները պարունակող աչեր ի մեռին,

հանդիսացեալ Սրբազանը Կենաց Փայտը պարու- նակող սահեղէն հանանը ձեռքին, ամպօղանիի ներքեւ, կ'որհնէր ժողովուրդը որ խուռներամ լիցուցած էր Տանաքը:

Նոր Կիրակէին Ս. Պատարագ մատուցուեցաւ Ս. Փռիչի Եկեղեցին, ի յիշտակ ընդհանուր նա- հատակացն մերոց որք անկան յընթաց համաշ- խարհական պատերազմին: Պատարագն Տ. Մու- շեղ Վրդ., շարողն Տ. Եղիշէ Վրդ.:

Յաւարտ Ս. Պատարագին Եկեղեցոյն կից Ազգ. գերեզմանատան մէջ կատարուեցաւ Հոգեհանգըս- տեան յատուկ պաշտօն համայն ննջեցեաց հա- մար: Արարայի հերոսներու յուշարձանին շուրջ, ուր Տ. Արթուր Վրդ. տպաւորիչ ճառով մը սփե- կուց յիշատակը մեր ընդհանուր նահատակնե- րուն:

— Աշխարհամատրան Կիրակէին Ս. Գերեզ- մանին վրայ պատարագն Տ. Ներոէս Վրդ., Ե- պիսկոպոսական զգեստաւորմամբ:

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պ 4 Ապրիլ Գշ. — Երուսաղէմի Անկիլքան Ե- պիսկոպոսը, վերադարձած ըլլալով Անգլիայէն, այցելեց վանք և այցաքար գնցց:

Պ 5 Ապրիլ Գշ. — Պատր. Տեղապահ Սրբա- զանը, հետո ունենալով Տ. Կիրեղ վրդը, գնաց քաղաքիս Իրաքեան հիպոտոտարան, ցաւակ- թիւն յայտնելու Իրաքի Հազի Թազաւորին եղե- րական մահուան առթիւ:

Վերադարձին՝ ճամբու ընթացքին հանդիպե- ցան Անկիլքան Եպիսկոպոսին, ոչ շուռնելու իր վերադարձը:

— Նոյն օրը Պատր. Տեղապահ Սրբազանը հե- ռագրեց Ամման, Անդրբորձմանի Էմիր Ապտու- լանին (որ հորեղբայրն է Իրաքի վախճանեալ Թա- զաւորին), ներկայացնելով իր Միաբանութեան և Հայ ժողովուրդի ցաւակցութիւնը՝ Իրաքի ե- ռիտտարող Վեհապետին արկածամահ վարձանու- մին առթիւ ու բարեմաղթութիւններ ըլլաւ Տէշ- սալ Բ. Մանուկ-Թազաւորի համար:

Պ 6 Ապրիլ Եշ. — Ստացուեցաւ Էմիր Ապ- տուլանի շնորհակալութեան պատասխան հեռա- գիրը:

Պ 10 Ապրիլ Բշ. — Չառիկ առթիւ շնորհաու- րական այցելութեան եկան և ընդունուեցան Պատր. Տեղապահ Գեթ .Տ. Մերթող Սրբազանի կողմէ՝ Մր. Քիթ-Թոյ՝ նահանգային կառավարիչը, Ռուհի Պէշ՝ Բարձր Գովախէութեան արարական բաժնի պետ, իր և պետական քարտուղարի կողմէ, Անկիլքան Եպիսկոպոսը, Հապէշաց մեծաւորը՝ իր

միաբանութեամբ, Հայ կաթողիկոսներու փոխանորդ վարդապետը՝ իր օգնականով:

— Պատր. Տեղապահ Սրբազանը, Տ. Կիրեղ վրդ. ի նետ, յետ միջօրէի, Չառիկ առթիւ շնոր- հաւորական այցելութիւններ տուաւ Պաղեստինի Բարձր Գովախէին, Պետական Աւագ Գաբտուղա- րին, Երուսաղէմի կառավարիչին և Անկիլքան Եպիսկոպոսին:

Պ 11 Ապրիլ Գշ. — Պատր. Տեղապահ Սրբա- զանը, հետևորդ վարդապետներով, զատկական շնորհաւորութեան գնաց Լատինաց պատրիար- շարան և Տրանսիսկիան միաբանութեան Կրա- զատին: Ապա՝ Տ. Գէորգ վրդ., ընկերակից վար- զապետներով, փոխադարձ շնորհաւորութեան գա- ցին Ասորոց և Հապէշաց վանքերը:

— Նոյն օրը շնորհաւորութեան եկան Պաղես- տինի Բարձր Գովախէի կողմէ՝ իր անձնական Կրե- նապարը, և Ռուսաց մեծաւորի փոխանորդը:

Պ 12 Ապրիլ Գշ. — Լատինաց պատրիարքա- կան փոխանորդը և Տրանսիսկիանց Կրեղոսը, իրենց հետևորդներով, այցելեցին պատրիարքա- րան՝ ի շնորհաւորութիւն Չառիկի:

— Նոյն օրը Տ. Տ. Գէորգ և Ներոէս վարդա- պետներ փոխադարձ այցելութեան գացին Հայ կաթողիկոսներու մեծաւորին:

— Յատուկ հրահրէրով Պատր. Տեղապահ Սրբ- բազանը, հետո ունենալով Տ. Կիրեղ վրդը եւ զիւրանապետ Պ. Կ. Նուրեանը, այսօր յետ միջ- օրէի ժամը 4ին գացին Երուսաղէմի կառավարա- տան՝ մասնակցելու համար կառավարիչին կողմէ տրուած թէյասեղանին:

Պ 13 Ապրիլ Եշ. — Երուսաղէմի կառավա- րիչը, Մր. Քիթ-Թոյ, այցելեց Տեղապահ Սրբա- զանին, և անոր հետ տեսակցութիւն մը ունեցաւ պատրիարքական ընտրութեան շուրջ:

— Նոյն օրը, Տեղապահ Սրբազանը, Աւագ Թարգման Տ. Հայրիկ վրդ. ի նետ, այցելեց Ռու- սաց միաբանութեան՝ ի փոխադարձ շնորհաու- րութիւն Ս. Չառիկի:

Պ 16 Ապրիլ Կիր. — Պատրիարքական Տեղա- պահ Սրբազանը, հետո ունենալով Տ. Ենթրեց վարդապետը, զատկական շնորհաւորութեան այ- ցելութիւն տուաւ քաղաքիս երեւի ազգայնաց:

Պ 20 Ապրիլ Եշ. — Տ. Գէորգ վրդ. Պատրիար- քարանիս կողմէ ներկայ գտնուեցաւ Ասորոց նոր Եպիսկոպոսի կողմէ տրուած թէյասեղանին:

Պ 26 Ապրիլ Գշ. — Ռուսմական Խորհուրդը զուսմարուեցաւ, որ ի միջի այլոց զբաղեցաւ Սիոնի խմբաբազմաութեան հարցով: Ընտրուեցաւ մասնախումբ մը բաղկացած՝ Հոգ. Տ. Սերովբէ, Տ. Եղիշէ, Տ. Ենթրեց և Տ. Արթուր վարդա- պետներէ, որոնք յետ այսու կը կազմեն Սիոնի Խմբաբաղկան Մարմինը: